49՝ ՏԱՐԻ ԹԻՒ 1318 Կ. ՊՈԼԻՍ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ 10/23 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1905 24 ՇԱՊԱՆ 1323 – 10 ԹՐԾՐԻՆԸ ԷՎՎԷԼ 1321

Journal Arménien
MANZOUME-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՕԲՅԻ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գ-ՈՂԷ Ա.Ի Ճ-ՈՍԵԷԻ, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՏԵՐԻՔ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افكار
ارمنيه يوى وسياسى غزيته‌در
صاحب امتيازى : اوهانس قره‌
ادرسى : ٣٨ نومرولو جاده‌نك باب عالى قاپوسى

ԳԱԾԱՆՈՒԹԻՒՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԵՐՍՏԱՒԵՐ

	Տարեկան	Վեցամեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50 ղր.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԿՆՈՋԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԿԻՆԵՐԸ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՎԱՐՈՒԻՆ ԴՈՐԾԻ ՄԷՋ

Աշխատելու համար կնոջ կարողութիւնը և ներկայէն աւելի ազդեցիկ ըլլալու համար կնոջ յարմարութիւնը անշուշտ նոր խնդիրներ չեն։ Ասոնք հին ժամանակներէ ի վեր վիճաբանութեան նիւթ եղած են արդէն։ Կղէոպատրայի օրով, 2000 տարի առաջ արդէն որոշ եզրակացութեան մը հասած էր այս խնդիրը։ Բայց ներկային մէջ ասոնք շատ աւելի կարեւորութիւն ստացած են։ Կինը հինէն ի վեր աշխատած է բացառիկ ձայն ունենալ ընտանեկան և հանրային գործերու մէջ, հանրային կարծիքը ընդունած է զինքը նաեւ իրեւ կախարդ, որ երբեմն էրիկ մարդու գործառնութեան ամէն սահմանին մէջ թեւակոխեց։ Հետեւաբար գործի մէջ կին, ազդեցութեան մէջ կին՝ հետզհետէ չահեկան և հետաքրքրաշարժ խնդիրներ եղան։ Կնոջական դատին պաշտպան Անգլուհի մը այս խնդիրը քննութեան նիւթ դրած է Թերթի մը մէջ։ «Անգլիոյ մէջ, կ'ըսէ, գործի վրայ գտնուող հազարաւոր կիներուն մէջէն ո և է կարեւոր կամ պատասխանատու պաշտօն ունեցողները խիստ քիչ են բաղդատմամբ անոնց որ ստորակարգ պաշտօններ կը վարեն։ Ի՞նչ է պատճառը որ հանրային պաշտօն ունեցող կինը չատ քիչ անգամ բարձր դիրքի կը հասնի։ Բնականէն անկարող է անիկա հեղինակաւոր պաշտօն ստանձնելու, թէ արդեօք զոհ եղած է պարագաներու անդիմադրելի ուժի մը, որ առաջ եկած է պայմանադրական սովորութիւններէն, ուսանդութիւններէն և վերջապէս կնոջ մասին ընդհանրապէս ունեցուած նախապաշարումներէն»։

* * *

Ցաղուածագիր կնոջ կարծիքին նայելով, կիներուն յոռի դաստիարակութիւնն է պատճառ որ անոնք խոհանոցին մէջ փայլ կրող և ջուր կրող կ'ըլլան միայն, — փոխաբերական բացատրութիւն մը գործածելու համար։ Ցառի դաստիարակութիւնը կ'ապականէ բարեկրթութիւնը։ Թաղային դպրոցները իրաւ է որ ընդհանուր ծանօթութիւններ մը կուտան, բայց կնոջ յատուկ կրթութիւն չեն տար։ Եւ ի՞նչպէս կրնաք տարբեր բաներ սպասել այդ դպրոցներէն, քանի որ տղաքը չատ պզտիկ կ'երթեն անկէ։ Դ դրոցին դաստիարակութիւնը ո՛չ միայն չատ քիչ ուսանելական է աղջկան համար, այլ նաեւ մանչուն համար։ Ուստի կնոջ թերի կրթութեան պատճառը մինչեւ մէկ ստիճան ահա թաղային դպրոցը կ'ըլլայ։ Բայց հիմա առարկողներ պիտի ըլլան որ թաղային դպրոցներէն զատ մասնաւոր և յատուկ աղջկանց վարժարանէն դուրս եկող աղջիկներն ալ զուրկ են բոլորովին ընդհանուր կամ առանձնայատուկ ծանօթութիւններէ։ Սառյգ է։ Աղջիկները մանչերէն աւելի կը վնասուին մասնաւոր վարժարաններէն, որոնք ապարդիւն են իրենց տուած կրթութեան նայելով։ Ի վերջոյ յոդուածագրուհին կը յիշատակէ աղջկանց բարձրագոյն վարժարանները, և ասոնց մասին դէշ չխօսելով հանդերձ, կը յայտարարէ թէ անոնց մէջ դաստիարակուած աղջիկներուն դոյզն փոքրամասնութիւնը միայն հանրային պաշտօնի մէջ կը մտնէ։ Լաւ կրթուած, լաւ սովրած կինը դարձեալ իր ատիճանին հաւասար պաշտօն մը չի կրնար ձեռք բերել, և հետեւաբար Անգլուհին կ'առաջարկէ այդ գաղտնիքը բացատրել կնոջական սեռին հոգեբանական ուսումնասիրութեամբ։ Հիմա պիտի ըսէք որ կապին մը կոտրելու համար ամբողջ յոգեշարժ մեքենայ մը շարժման մէջ դնել կը նշանակէ ասիկա. բայց հոգէ՛ չոգեշարժ մեքենայի մը գործողութիւնները միշտ հետաքրքրաշարժ են։

* * *

Ուստի դառնանք հոգեբանական ուսումնասիրութեան։ Ցաղուածագիր կինը կը շարունակէ. — Դարձի վրայ կինը չի խօսիր. «Քեզի ի՞նչպէս որ սովրեցուցեր են, ա՛նպէս ըրէ»։ ահա այս սխալ սկզբունքին կը հետեւի։ Եւ երբ դժուարին կամ նոր խնդիր մը առջեւը ելնէ, կ'անտրկի կը մնայ, նոր գաղափարի չի գար, իր ըրածը կամ ընելիքը հանրային դատաստանին կամ քննութեան ենթարկելէ կը վախնայ։ Էրիկ մարդը ասա՛նկ չէ, ան աւելի համարձակ է։ Կնոջ այս ընթացքին պատճառներէն մէկն ալ իր ծայրայեղ հպարտութիւն է. ինք իրմով լեցուած ա՛յդ էակը չուզեր որ մարդ իր ըրածին դիտողութիւն, առարկութիւն ընէ։ Ասոր համար է որ կիները մրցումի չեն մասնակցիր, իրենց անձին չափազանց կարեւորութիւն տալով, և երբ հեղինակութիւն ունեցող պաշտօնի համար կոչում ըլլայ խառն սեռէ, այրերը կը փութան, բայց կիները քիթերնուն չեն տանիր։»

* * *

Կնոջ դերին պաշտպան յոդուածագիրը Թո՛ղ քիչ մը մեզի կարդ տայ խօսելու։ Բարձր պաշտօններէ կնոջ խուսափելուն բուն պատճառը ա՛յն է որ անիկա պէտք չունի անոնց։ Ստուար մեծամասնութիւնը բնաւ միտք չունի գործի կին ըլլալու։ Կինը չի փարիր գործի մը զայն առաջ տանելու համար, յանկարծ միտքը բան մը կ'իյնայ, և կը փոխուի։ Ահա, «առանց սեռին հոգեբանական ուսումնասիրութեան», պատճառը թէ ինչո՛ւ համար կիները իրենց հանրա ի՛ն պաշտօնին գլուխը չեն անցնիր էրիկ մարդու գործունէութեամբ։ Կինը չինուած է տունին մէջ գործելու համար։

* * *

Երիտասարդներուն առողջ կիրկ և աղջիկներուն առողջ էրիկ գտնելու համար նոր ծրագիր մը կ'առաջարկուի Անգլիոյ մէջ։ Կը խնդրուի հայրիկներէն և մայրիկներէն որ իրենց զաւակները չամուսնացնեն մինչեւ որ նշանածը չը կրնայ իրենց ցուցնել թէ ապահովագրական ընկերութիւն մը աղջկան կամ տղուն համար «առաջնակարգ կեանք» մը ապահոված է անոր։ Բնական է թէ հոր մը համար փափաքելի է որ յուսալից փեսացուն իր կեանքը ապահովագրած ըլլայ։ Բայց խնդիրը կը փոխուի եթէ պնդէ որ այդ կեանքը «առաջնակարգ»ի վայական ունենայ, և ա՛լ աւելի կը կնճռոտի խնդիրը. եթէ նոյն սկզբունքը հարսնցուին համար ալ գործադրուի։ Իրար կ'անցնիք մինչեւ հիմա ապացուցանելու համար որ երկու սեռերը հաւասար են, այս անգլիական նոր մեթոդը անակնկալ կերպով գտած կ'ըլլայ սեռերու հաւասարութեան գաղտնիքը։ Բայց այս սկզբունքին տարօրինակութիւնը ընդունելով հանդերձ, ուրախութիւն պարագայ մըն է որ հետզհետէ կ'ընդհանրանայ սա՛ կարծիքը թէ հաստատուն առողջութիւնը պէտք է պայման մը ըլլայ ամուսնութեան։ Սակայն դեռ ժամանակը չէ ա՛յքան խիստ ու կարուկ դրութիւն մը գործադրելու։

ԵՐԿՈՒ ԿԻՆԵՐ

Տիկին մը հետեւեալը կը գրէ. — Լոնտոնի սեղանաւորական Թաղին մէկ ճաշարանին մէջ անցեալ օր կերակուր կ'ուտէի, երբ միեւնոյն սեղանին ծայրը նստող երկու այրեր սկսան խօսիլ իրենց կիրկներուն արժանիքին վրայ։ Այնքան պարզ և բացէն կը խօսէին որ անկարելի էր չլսել անոնց լսածները։ Մէկը լիաբերան գովեստ կը կարդար իր կնոջ, ակներեւ հպարտութեամբ մը կը պատմէր իր բարեկամին թէ ի՞նչ պատուական ընկերուհի մըն է ան իրեն համար, և ո՛րքան պայծառ և երջանիկ ըրած է իր տունը։ Ցետոյ կը հիանար, կը սքանչանար իր դրամը ծախսելու եղանակին վրայ անոր ունեցած հոգածութեան և իմաստութեան վրայ, ա՛նպէս որ ամէն չարթու գլուխ փոքրիկ խնայողութիւն մը կ'ընէր, աղէկ ուտելով խմելով հանդերձ։ Իր երեւոյթէն դատելով, այս մարդը տարեկան 500 ոսկի եկամուտի տէր ըլլալ կը թուէր։ Իր բսածներէն աղէկ մը հասկցայ որ իր կինը պատուական տանտիկին մըն էր, խնայասէր, և իրենց համար արդարեւ երջանկաբեր էր ամուսնացեալ կեանքը։ Ընդհակառակն իր ընկերը իր ընտանեկան գործերուն վրայ խիստ տխուր պատմութիւններ կ'ընէր։ Իր կինը գեղադէմ և անձնապէս հաճելի էր, և ասիկա պարծանք մը համարած էր իրեն, և էրկանը կը յայտարարէր թէ իր գեղեցկութիւնը կը բաւէ իրեն։ Հոգ չէր տաներ տունի գործերուն, և իր վայրկենական քմահաճոյքը միայն նկատի առնելով դրամը կը ծախսէր, այնպէս որ արդէն իսկ էրիկը պարտքի տակ ինկած էր։ Իր բսածներէն այնպէս կը կարծեմ թէ իրենց ընտանեկան կեանքին մէջ ուրիշ ցաւալի պարագաներ ալ կան, զորս չուզեց յայտնել։

Երկու այրերն ալ երիտասարդ էին, և կեանքի ասպարէզը դեռ ամէն կերպով բաց էր իրենց առջեւ։

Այս փոքրիկ խօսակցութիւնը մտածել տուաւ ինծի թէ ի՞նչ անագին կարողութիւն ունի կին մը չինելու կամ աւերելու համար ասպարէզը ա՛յն մարդուն, որ մասնակից կ'ընէ կինը իր յաջողութիւններուն և ձախորդութիւններուն։

(Տէյլի Թելիկրաֆ)

ԾՆՈՂՔՆԵՐԸ Ի՞ՆՉ ՊԷՏՔ Է ԸՆԵՆ

ԻՐԵՆՑ ԶԱՒԿԸՆԵՐՈՒՆ ԲԱՐՕՐՈՒԹԵԱՆԸ ՀԱՄԱՐ

Շատ ծնողքներ իրենց զաւակներուն դաստիարակութիւնը մէկ քանի բառ հայերէն և ֆրանսերէն սորվեցնելուն վրայ հիմնելով, երբոր անոնց սովորական ընթացքը աւարտած տեսնեն, կը կարծեն թէ ալ իրենց պարտականութիւնը աւարտած են։ Բայց անոնք որ աւելի խօսիչ են և աւելի գաղափար ունին ճշմարիտ դաստիարակութեան վրայ՝ բնականաբար այս տեսակ քիչ մը պաչարով չեն ուզեր գոհանալ այլ կը փափաքին նաեւ անոնց հոգւոյն զարգացմանը՝ վասահ ըլլալով թէ ընկերական կեանքին մէջ ստիպողական հանգամանք մը ունի, երբ մարմնոյն պատշաճ կրթութիւններն ալ գան զարգարել անիկա։

Եթէ դպրոցին մէջ սահող տարիները կարենան օգտակարապէս գործածել տալ ծնողքները իրենց տղոց, անշուշտ այնչափ պարապ, այնչափ անոգուտ և այնչափ տգէտ անհատներ չպիտի գտնուին որ կարենան իրենց ծանրութեամբ աշխարհին բեռ ըլլալ և մարդկային ընկերութիւնը ապականել իրենց մոլութիւններով։ Բայց ընդհակառակը այսօր այնչափ տգէտ և ունայնութեամբ զեղուն հոգիներ կ'ելնեն վարժարաններէն որ ալ անասելի կը դառնայ անոնց հետ գործ ունենալը, գլխաւորաբար ամէն բան սովրած կարծելնուն համար ինքզինքնին։ Եւ ալ ի՞նչ կը յուսայ ակնկալել մարդ ասոնցմէ, քանի որ իրենց գլխաւոր զբաղմունքն է հագուիլ, սեղուիլ, դատարկապորտներու հետ տեսակցիլ, տեսարանները, հասարակաց զբօսավայրերը, օրհարանները յաճախել։ Սակայն յանցանքը որո՞ւնն է, ի՞նչպէս օր ըստ օրէ չապականին անոնք որ վարժուած են իրենց տղայութեան հասակէն ի վեր ինչ չուզի հետեւած ըլլալնին չգիտնալ։

Երբ տղայ մը իր ուսումը աւարտէ, խելացի և խնամատ հօրը պէտք ունի որ գիտնայ իր հոգածութիւնը կրկնապատկել և անոր դաստիարակմանը մեծ խնամք տանիլ։ Այն ատեն է յարմար միջոցը ուղղելու իր որդւոյն բարքերը և բնութիւնը։ Պէտք է նոյն միջոցին քիչ մը թոյլտուութիւն տալ, բայց ոչ չափազանցօրէն սանձարձակ թողուլ, տալ նաեւ քիչ մը դրամ —պարապ եղած պահուն— հաչիւը պահանջելու պայմանաւ՝ որպէսզի անով չեղծանի։ Ամէն ատեն յորդորելու է զինքը մաքուր և պարզ զգեստ հագնիլ բաւական նկատելով անիկա։ Վերջապէս աղղելու է անոր վրայ դատարկապորտութեան երկիւղ՝ ուրկէ կը ծնին գրեթէ բոլոր ամէն տեսակ չարիքներ։

Տղու մը պարապոյ ժամերը կրնան չձանձրացնել զինքը եթէ մարմնոյ կրթութեան և իր հասակին յարմար անմեղ զբօսանքներու նման ժամանցներ ունենայ։

Երաժշտութիւնը ամենէն պարկեշտ և ամենէն անմեղ զբօսանքն է որ կը պատշաճի ամէն հասակի, ամէն վիճակի, ամէն տեղւոյ և գրեթէ ամէն ժամանակի։ Երաժշտութիւնը մարքին գերագոյն սփոփումը, անմեղ ուրախութիւններուն գրգռիչը և զգայնութիւններուն զուարթացուցիչն է։ Սակայն այսուհանդերձ պէտք չէ որ մարդ անիկա իր գլխաւոր զբաղմունքը դարձուցէ և ոչ ըսել տայ քաջ երաժշտի մը համար ըսուած սա տողը «այնչափ միտք ունէր մասներուն և ականջներուն մէջ որ չատ քիչ էր մնացած գլուխոյն մէջ»։

Ուրեմն տղու մը հոգեկան և մտաւորական այս կարգի ուսումներ տալու համար պէտք է ժամանակին սկսիլ որ ամենափափուկ և լաւ մշակուած ծառիկի մը նման օրըստօրէ աճի, բոլորջի

ՄԱՐՈՆԻԹՆԵՐՈՒ ՊԱՏՐԻԱՐՔ
ԱՄԵՆ. Տ. ԻԼԻԱՍ ՊՈՒԹՐՈՍ ՀՈՅԷՔ
ՈՐ ԱՅԺՄ ՊՈԼԻՍ ԿԸ ԳՏՆՈՒԻ
S. B. ELIAS BOUTROS HOYEK
Patriarche des Maronites

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ՓՐԻՕՆԸ 89

ԶՕՒԱՐՃԱԼԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ

ՔԱՌԱՍՈՒՆ ՓԱՐԱՑՈՒ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԻԳ.

ՄԻՍ ՕՌԷԹԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ

Հիւպատոսը հիմա պաշտօնական հանդամանքը ձգած բարեկամաբար կը տեսակցէր երկու անգլիացիներուն հետ, որոնց ըրած պատմութենէն ինքն ալ զգածուած էր և կը փափաքէր որ Լավառէտ այլեւս ծանր պատիժով մը չտուժէ իր անխոհեմութիւնը. ուստի կրկին շարունակելով խօսիլ.

—Դագաղին մէջ դրուած Զինացի մեռելին տէրը՝ Բալիմա ընտանիքը եթէ ազդեցիկ ու հարուստ չըլլար, ձեր բարեկամը մինչեւ հիմա ազատած կ'ըլլար բանտէն, աւա՜ղ որ սակայն Բալիմա ընտանիքին ամ դամներէն մէկը բարձրաստիճան անձնաւորութիւն մըն է Բէքիր փաշի մէջ։ Կուսակալը նկատելով որ եթէ Լավառէտը պատժէ, Զինու Ֆրանմասօնները պիտի զայրանան, եթէ չի պատժէ Բալիմա ընտանիքը իր դէմ պիտի ելլէ, ուստի պատասխանատուութենէ զերծ մնալու համար խնդիրը Զինաստանի ամէնէն մեծ ժողովքին այսինքն Զունկ Լի Ցա Մէնին գնահատման ենթարկել ստիպուեցաւ։

Միս Օռէթ տխուր լռութեամբ համակուած էր,

—Շատ լաւ, ըսաւ, ուրեմն ի՞նչ ընել կ'ինայ մեզ հիմա։

—Պէտք է սպասէք օրիորդ։

—Ո՞րչափ ատեն։

—Ամէնէն քիչը երեք չորս շաբաթ։

Միս Օռէթ յուսահատաբար աչքերը դէպի երկինք յառեց։ Հիւպատոսը խոբապէս ազդուելով մանկամարդ աղջկան այս սրտաճմլիկ արարքէն,

—Կը յուսամ որ ուշ կամ կանուխ գործը կարգին կը մտնայ, օրիորդ, ըսաւ. յուսահատելու պատճառ չկայ, Զինաստանի մէջ երբ ամբաստանուած մը անմիջապէս չգլխատուի. յուսալի է որ մահուընէ ազատի. ես խնդիրը Ֆրանսական հիւպատոսին ալ պարզեցի, անիկայ ալ իմ կարծիքէս է. ասկէ ետք ի՞նչ ալ որ պատահի և խնդիրը ի՞նչ գոյն որ առնէ կ'իմացնեմ ձեզ։

Հայր ու աղջիկ շնորհակալութիւն յայտնելով հիւպատոսին մեկնեցան ասոնք քովէն և ճամբան մտածկոտ քայլերով սկսան դէպի իրենց իջեւանած հիւրանոցը ուղղուիլ։ Այնչափ մեծ էր վիշը երկուքին ալ, որ չկրցան ուշադրութիւն դարձնել իրենց հետեւող կարգ մը չինացիներու։ Այլապէս երբ նեղ փողոցէ մը կ'անցնէին, օդին մէջ սաւառնող գաւազան մը եկաւ և ուժգնութեամբ Սըր Մոլըթոնի ուսին պարուեցաւ. նոյն պահուն խժալուր ձայներ մը եւս արձագանգեցին և Միս Օռէթ ետին դառնալով երբ խուռն ամբոխ մը տեսաւ, սարսափահար եղած,

—Ի՞նչ է սա, հայրիկ, գոչեց, ի՞նչ կ'ուզեն այս չինացիները։

—Զինացիները այսպէս իրենց հիւրասիրութիւնը կը յայտնեն մեզ, զաւակս, պատասխանեց Սըր Մոլըթոն պաղարիւնութեամբ. չե՞ս գիտեր, Զինացիները ներողացիներուն չարիք հասցընելէ ուրիշ բանի վրայ չեն մտածեր։

Անգլիացին այս խօսքերը արտասանած պահուն վեցարուածեանը հանեց և ամբոխին սպառնաց, և սակայն մէկ հրազէն մը ի՞նչ կրնար ընել երկու հարիւր հոգիէ աւելի չինացիներուն։ Սըր Մոլըթոն երբ վեցհարուածեանին բըլթակը պիտի քաշէր, աղջիկը թեւերուն պլլուելով, արդիւնց անոր՝ կրակ ընելը։

Զինացի Հան՝ չոգենաւին մէջ երբ իբր միջատակ մատաղ ծաղիկ մը յանձնած էր Միս Օռէթի, ըսած էր թէ այն ծաղիկը դժուարին պարագաներու մէջ կրնար օգտակար ըլլալ մարդուս՝ Զինաստանի մէջ։ Անգլուհին վայրկենաբար յիշեց այս պարագան և գրպանը պահած մատաղ ծաղիկը հանելով դէպի ամբոխը նետեց։ Ծաղիկը երեւնալուն պէս, չինացիներուն ամէնէն ալ յարգական հանդարտութիւն մը առին և ամէն մարդ իր տեղը գամուած մնաց։ Սըր Մոլըթոն դեռ այս անակնկալ փոփոխութեան պատճառը չհասկցած՝ չինական ամբոխը քաշուեցաւ փողոցէն և Միս Օռէթ ալ նախապէս նետած ծաղիկը ծռեցաւ առաւ դեռնէն։

Աղջիկը մինչեւ այն ատեն չէր ըսած հօրը թէ Զինացի Հան ասանկ ծաղիկ մը տուած է իրեն. այս դէպքին վրայ պատմեց չոգենաւին մէջ չինացիին հետ ունեցած տեսակցութիւնը և Սըր Մոլըթոն խիստ գոհ մնաց դիպուածէն որ այն ծաղիկին շնորհիւ փրկուած էր իրենց կեանքը։ Ալ անկէ ետք հայր ու աղջիկ ո՛րչափ որ պարտեցան քաղաքին մէջ, Զինացիներու նախատինքին առարկայ չդառնալէ զատ, ընդհակառակն անոնց՝ իրենց օգնելու պատրաստ ըլլալը կռահեցին։ Օր մը մանաւանդ, մանուածապատ փողոցի մը մէջ մոլորած ու կորնցուցած իրենց ճամբան, երբ կը դեղերէին յուսահատ չինացի անցորդ մը մոտեցաւ անոնց ու նշանացի կերպով հասկցնելով որ կ'ուզէ օգնել, զանոնք մինչեւ հիւրանոց բերաւ և Սըր Մոլըթոնի այս առթիւ իրեն տուած մէկ պարգեւն ալ մերժեց։

Հայր ու աղջիկ սպասելով որ Լավառէտի նկատմամբ որոշում մը տրուի, ութ օր պարտելով ժամանակ անցուցին քաղքին մէջ։ Ութ օր ետք Միս Օռէթ տեսնելով որ բան մը չեն կրնար ընել երիտասարդին ազատութեան համար, սկսաւ ճշմարտապէս մտահոգ ըլլալ. ալ հիմա կը խոստովանէր որ Լավառէտ իր անսգիւտ բարեմասնութիւններով մեծ տեղ բռնած էր սրտին մէջ և առանց անոր պիտի չկրնար ապրիլ։

Միս Օռէթ փորձով հաստատած էր թէ իր կրած ծաղիկը ի՞նչ մեծ ազդեցութիւն ունի չինացի ժողովրդեան վրայ, ուստի հասկնալու համար թէ նոյն այն ծաղիկը բանտապահներուն վրայ ալ կրնայ ազդել, հետեւեալ օրը հօրը ընկերակցութեամբ գնաց այն բանտը ուր Լավառէտի մեղուիլը տեսակցիլ։ Սակայն յանցանքը որո՞ւնն է, ի՞նչպէս օր ըստ օրէ չապականին անոնք որ վարժուած են իրենց տղայութեան հասակէն ի վեր ինչ չուզի հետեւած ըլլալնին չգիտնալ։

Երբ տղայ մը իր ուսումը աւարտէ, խելացի և խնամատ հօրը պէտք ունի որ գիտնայ իր հոգածութիւնը կրկնապատկել և անոր դաստիարակմանը մեծ խնամք տանիլ։ Այն ատեն է յարմար միջոցը ուղղելու իր որդւոյն բարքերը և բնութիւնը։ Պէտք է նոյն միջոցին քիչ մը թոյլտուութիւն տալ, բայց ոչ չափազանցօրէն սանձարձակ թողուլ, տալ նաեւ քիչ մը դրամ —պարապ եղած պահուն— հաչիւը պահանջելու պայմանաւ՝ որպէսզի անով չեղծանի։ Ամէն ատեն յորդորելու է զինքը մաքուր և պարզ զգեստ հագնիլ բաւական նկատելով անիկա։ Վերջապէս ազդելու է անոր վրայ դատարկապորտութեան երկիւղ՝ ուրկէ կը ծնին գլխաւորաբար ամէն տեսակ չարիքներ։

Տղու մը պարապոյ ժամերը կրնան չձանձրացնել զինքը եթէ մարմնոյ կրթութեան և իր հասակին յարմար անմեղ զբօսանքներու նման ժամանցներ ունենայ։

Երաժշտութիւնը ամենէն պարկեշտ և ամենէն անմեղ զբօսանքն է որ կը պատշաճի ամէն հասակի, ամէն վիճակի, ամէն տեղւոյ և գրեթէ ամէն ժամանակի։ Երաժշտութիւնը մարքին գերագոյն սփոփումը, անմեղ ուրախութիւններուն գրգռիչը և զգայնութիւններուն զուարթացուցիչն է։ Սակայն այսուհանդերձ պէտք չէ որ մարդ անիկա իր գլխաւոր զբաղմունքը դարձուցէ և ոչ ըսել տայ քաջ երաժշտի մը համար ըսուած սա տողը «այնչափ միտք ունէր մասներուն և ականջներուն մէջ որ չատ քիչ էր մնացած գլուխոյն մէջ»։

Ուրեմն տղու մը հոգեկան և մտաւորական այս կարգի ուսումներ տալու համար պէտք է ժամանակին սկսիլ որ ամենափափուկ և լաւ մշակուած ծառիկի մը նման օրըստօրէ աճի, բոլորջի

սած էր։ Անգլուհին թէեւ դրպանի ծաղիկը բանտին տնօրէն Շօն Զէի ներկայեց, սակայն չկրցաւ վճռական օգուտ մը քաղել անկէ. անօրէնը բացէ ի բաց յայտարարեց թէ, առանց կուսակալէն հրաման առնելու չհամարձակիր Լավառէտը ազատ արձակել և թէ եթէ Միս Օռէթ նամակ գրէ, դայն սրբայծաթ պիտի յանձնէ Լավառէտի։

Այս տեսակցութեան պահուն դեռատի Տիանա Թարգմանի պաշտօնը կը կատարէր բանտապետին և Միս Օռէթի միջեւ։ Ո՛չ ոք սակայն ուշադրութիւն ըրած էր որ Զինացի աղջիկը խօսելով հանդերձ՝ վերէն ի վար մասնաւոր ուշադրութեամբ կը զննէր Միս Օռէթը, անոր հոգիին խորերը հետախուզող ակնարկով մը։

Անգլուհին մատիտով մը մէկ քանի տող գրեց Լավառէտի հասցէին ու մեկնեցաւ։

Տիանա անմիջապէս ետքը Լավառէտի սենեակը մտաւ ուր նստելով, երիտասարդին ըսաւ որ նշանածը չատ գեղեցիկ աղջիկ մըն էր և իրաւունք ունէր այդչափ աղիս ու արժէքաւոր աղջիկ մը սիրելու, քանի որ անիկա ալ զինքը կը սիրէր չափէն աւելի, ու իր ազատութեանը համար մինչեւ բանտ եկած էր, բանտապետին աղաչելու։

(Շարունակելի)

և իր ամէն կատարելութիւններով ո-գեւորի և կարենայ պատուաբեր ըլլալ իր անձին և իր համայնքին։

Ո՛րչափ երջանկութիւն տղոց և որչափ պատիւ ծնողաց եթէ իրենց առաջին պարտականութիւնը ընդունելով ընտանեկան դաստիարակութիւնը, ջանան գործադրել զայն ճշդիւ։ Ընտանեկանութեան մը մէջ փոխանակ սուտ և վնասակար հաճոյքներու՝ զուտ և օրինաւոր զուարճութիւններ փոխանակելու են և անոտի զբօսանքներու տեղ պատուաւոր զբաղումներ, որպէսզի նոյն ընտանիքը միանձնական գոհութեան և ուրախութեան կենդանի աղբիւրը հանդիսանայ։ Սեւացի ծնողք մը կը հակէ անոնց առողջութեանը վրայ, ներկայ կը գտնուի անոնց խաղերուն, անոնց զբօսանքներուն և զուարճութիւններուն և այսպէս մտէն կը հակէ քաջ գիտնալով թէ ապագային լաւ պտուղներ քաղելու կարող պիտի ըլլայ։

Անոնք որ անթերի դաստիարակութեամբ ուսուցած են իրենց զաւակներուն այն պատկառանքը և հնազանդութիւնը, որ իրաւ պարտական են իրենց կենսատուներուն, և օրինակաւորելի ըրած են անոնց ուսած գիտութիւնները. ինչ մեծ փառք։ ինչ կը պակսի այս տեսակ ծնողքներու գոհ և երջանիկ ապրելու համար։

ԵՐ. Մ. ԴԱԼՓԵԱՆ

ԱՐՏԱՔԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

ԱՆԳԻԱ ԵՒ ԳԵՐՄԱՆԻԱ

Սթանսարտի խմբագրականէն

Անգլիական կառավարութեան եւ ժողովուրդին բաղձանքը եղած է միշտ Գերմանիոյ հետ աղէկ վարուիլ։ Թշնամական ոչ եւ է զգացում չունինք Գերմանիոյ դէմ, և մեր միակ հակառակութիւնը կը գտնուի առևտրական մրցումին պատուաւոր սպարէզին մէջ։ Մարօքի մէջ ֆրանսական իրաւունքներուն մասին Մեծին Բրիտանիոյ վերջին գործողութեան վրայ գերման հրապարակագիրներուն բարկացոտ և թիւր մեկնութիւնները ո՛չ մեր քաղաքականութիւնը կրնան փոխել, ո՛չ մեր դատողութիւնը կրնան խանգարել, ո՛չ նոյն իսկ մեր զայրոյթը կրնան դրգռել։ Բայց կը ցաւինք որ պօռոտախօս չեշտ մը սկսած են տալ իրենց յայտարարութեանց քանի մը գերման թերթեր, որոնք մինչեւ ցարդ արդարակորով չափաւորութեամբ մը կը դատէին մեր բռնած ընթացքը իրենց հանդէպ։ Դժուար չէ իմանալ իրենց զայրոյթին պատճառը։ Շատ նեղսրտած են գերման դիւանագիտութեան յանկարծական և անախորժ ձախողումին վրայ միջազգային կացութեան մէջ, այսինքն Մարօքի գործին և Ռուսիոյ հետ իրենց փափաքած զինակցութեան գործին մէջ։ Երկու քաղաքականութիւններն ալ ջուրը ինկան։ Ժամանակ մը ամէն բան անատոյգ էր, և այս անստուգութենէն Գերմանք կը յուսային օգուտ քաղել վերջապէս։ Ցանկարծ Թանճէրի մէջ երևնալով, կարծեցին թէ ասով պիտի արգիլէին ֆրանսական կառավարութեան իրաւունքը, որ անժխտելի էր։ Ասկէց զատ, Գերմանացւոց յոյսը աւելի արծարծեցաւ, երբ իրենց ազդեցութեան տակ ինկաւ Մ. Տէլքասէ, որ անգլէֆրանսական պայմանագրութիւնը կնքած էր Մարօքի մասին։ Այդ արտասովոր կերպով ճարպիկ նախարարը դուրս հանուեցաւ վարչապետ Ռուվիէի կողմէ, որ իր հռչակաւոր և պատուական պաշտօնակցին զոհողութեամբը կը յուսար գերմանական հաշտանքը մեղմացնել, Տէլքասէն վրայ տալով գնել գերմանական բարեացակամութիւնը։ Բայց Ռուվիէ շատ չուտ հասկցաւ սխալած ըլլալը։ Եթէ Պիւլով իշխան կամ իր կառավարութիւնը գոհ մնացած ըլլային ասով, Պերլին իրաւամբ կրնար պարծիլ Բարիզի վրայ յաղթութիւն մը տարած ըլլալուն համար։ Բայց գերման վարչապետը գէշ երազէ մը ներշնչուած, սկսաւ պնդել և արդարացնել իր գործողութիւնը՝ Մարօքի վրայ Ֆրանսացւոց իրաւունքները ջուրին տալ աչխատելով։ Շաբաթներով մանուածապատ տաղտկալի բանակցութիւններէ վերջ ի մասին Միջազգային ժողովի մը՝ որուն պարտաւորեց ֆրանսական Հանրապետութիւնը, Պիւլով ի վերջոյ դիտել տուաւ թէ ամբողջ վէճը կրնար կարգադրուիլ քանի մը ժամուան մէջ։ Գերմանիա ամբողջ այս գործին մէջ իր բռնած ընթացքով կ'ուզէր ցոյց տալ Ֆրանսացիներուն թէ ինչ թանկագին բարեկամ մը են ինքը, և ի հարկին՝ ո՛րքան ահարկու թշնամի մը։ Այս ճարտար խաղը խաղալով, սկսաւ ուրախանալ, յուսալով որ իր հակառակորդը յայտնի պարտութեան մը վրայ պիտի փութար սիրով ողջունել իր միւս առաջարկութիւնը, այսինքն Անգլիան զոհել և Գերմանիոյ փարիլ։

Ցրանսա իսկոյն հասկցաւ թէ իր դիւանագիտութիւնը ո՛րքան խոշոր սխալ մը գործած էր։ Հասկցաւ թէ Մարոքք պարզ պատրուակ մըն էր։ Գերմանիոյ ջանքը ուրիշ բան չէր եթէ ոչ՝ Ցրանսան բաժնել Մեծն Բրիտանիայէն և պարտաւորել զայն Պերլինի հետ սերտ համաձայնութիւն մը ընդունելու։ Մ. Տէլքասէի հրաժարումը սա՛ պիտի նշանակէր թէ այսուհետեւ Ցրանսայի արտաքին աչխարհավարութիւնը գերման քնդատաներուն ուղղութեամբ պէտք էր վարել։ Այս ներքին գերմանական հնարքին բացայայտ պատրանքը և յայտնութիւնը ան գլխաւոր պատճառն է Գերմանիոյ զայրոյթին, որ դիւրաւ չի կրնար խաղաղիլ։ Տարբերուու չարաչար աչխատութիւնը փճացաւ քանի մը օրուան մէջ։ Զենք կարծեր անպատճառ որ Գերմանիա նպատակ ունեցած ըլլայ դառն զգացումները արթնցնելու դարձեալ իր երբեմնի թշնամիին մէջ։ Գերմանիա մինչ կը թուէր աչխատիլ բարուոք յարաբերութիւններ հաստատել Ցրանսայի հետ, և եթէ Ցրանսացիք երբեք չեն կրնար մոռնալ որ իրենց ամէնէն գեղեցիկ գաւառներէն երկուքը խլուած են իրենց ձեռքէն, բայց անոնք ալ սկսած էին՝ կարծենք՝ այլ ևս չմտածել վրէժխնդիր պատերազմի մը վրայ։ Անկեղծօրէն կը յուսանք որ այդ վտանգաւոր վրիժառութեան մոխիրները դարձեալ չարծարծուին ֆրանսական միտքերուն մէջ, մանաւանդ որ կ'երևի թէ Պիւլովի վերջին հնարքները պատերազմի գըրգռում մը չէին, այլ ձեւակերպութեան պակասութիւններ, և հանգրուիին վաստկելու անպատեհ եղանակներ։ Դիւրին է հասկնալը թէ Գերմանիա կը փափաքի Ցրանսան իրեն կապել, միւս տէրութիւններէն բաժնելով զայն։ Իրաւունք չունինք գանգատելու, գիտնալով հանդերձ թէ իր նպատակն է ա՛յնպիսի մեթոտներով գործել, որոնք կրնան կղզիացնել Անգլիան։ Ամէն եւրոպական Տէրութիւն իրեն համար ու մանաւանդ Գերմանիա նշանաբան ըրած է «Զգուշութիւն, և Սպառազինութիւն»։ Սակայն Պերլինի ձախողուածը անտարբեր կ'ընէ զինքը միւսներուն դիւրազգածութեան։ Գերմանացին անհատապէս դաժան և անձնասէր չէ, բայց կը ցաւինք որ Գերմանիա միւսներուն զգացումներուն հանդէպ ցաւալի անտարբերութիւն մը ցոյց կուտայ։

Պիւլով ինչ տեսակ ուղղութիւն ընտրեց իրեն, և ինչ արդիւնք կը սպասէր անկէց։ Նախ ուզեց Ցրանսան նուաստացնել աչխարհի աչքին առջեւ, և ապա բարեկամութիւն ընծայել անոր։ Գերման դիւանագիտութեան աւանդական մէթոտը ա՛յս եղած է։ Առաջին գործադրողը եղաւ Մեծն Պիզմարք, որ միմիայն իր հայրենակիցները կը հասկնար, բայց ոչ միւսները։ Դեռ մեր միտքէն չէ ելած այն տարօրինակ կերպով անպատչաճ եղանակը, որով կ'աչխատէր Մեծն Բրիտանիան երբեակ Զինակցութեան մէջ քաչել մտցնել։ Երբ վերջապէս հասկցաւ թէ այդ ծրագիրը գլուխ ելնելիք բան չէ, հաչտարար եղաւ, և գրեթէ քաղաքավար։ Միևնոյն ռազմագիտութիւնը հիմակ ալ Ցրանսայի համար կը գործածուի։ Գերմանիա այս ռազմագիտութեան սկսաւ ա՛յն պահուն երբ Ծուչիմայի ճակատամարտը ցոյց տուաւ Ցրանսայի պետական մարդոց թէ այլ ևս չունին Եւրոպայի մէջ զինակից՝ որուն վրայ կարենան յոյս դնել։ Առանձին մնացած ըլլալու զգացումը ո՛րքան նեղացուցիչ կ'ըլլար, ա՛յնքան ալ Գերմանիոյ ճնշումը կը սաստկանար, և վերջապէս Ցրանսա փորձուեցաւ Տէլքասէն հրաժարեցնելու ակարութիւնը գործել, որուն վրայ այսօր սաստիկ կը ցաւի։ Երկրորդ օրն իսկ այդ զոհողութեան պարապ ըլլալը հասկցուեցաւ Բարիզի մէջ, երբ տեսնուեցաւ որ Գերմանիոյ միտքը ուրիշ տեղեր կը թափառի եղեր։ Ինքզինքը յարգող ժողովուրդ մը ի՞նչպէս կրնար համապատասխանել ա՛յդ կերպով եղած հրաւէրի մը։ Զարմանալի է որ Գերմանացիներուն պէս ապաեսական ցեղ մը, որ սպառնալիքի չի հանդուրժեր բնաւ, թոյլ տուաւ որ ուրիշի մը հանդէպ ցոյց տրուի վարմունք մը՝ որու պիտի չհանդուրժէին, եթէ իրենց դէմ եղած ըլլար։ Ասկէց զատ, չխրատուելով հիմակ ալ մեզի դէմ անտեղի և պռոտախօս լեզու մը կը բանեցնեն։ Ասոնցմէն անդրէն բրիտանական կարծեցեալ մեքենայութիւններու առասպելներ հաւաքելով, մեր մարտանաւերուն վրայ խորհրդածութիւններ կ'ընեն, նպատակ կը վերագրեն անոնց, և մեր կառավարութենէն բացատրութիւն պահանջելու խօսքեր կ'ընեն։ Միջազգային այս պռոտախօսութեամբ բան մը անգամ չեն կրնար ձեռք բերել։ Զենք կարծեր սակայն որ երկու երկիրները մրճուին պատերազմի մը մէջ, որ, — ինչպէս ըսաւ Պիւլով իշխան, — ահագին մեռնելու երկու երկիրներուն համար ալ։ Ուստի աւելորդ է որ քանի մը թերթեր — անգլիական և գերմանական — հայելիին առջեւ անցնին և հասակնին չափեն մտաբուռ կարծեցեալ կռիւին մէջ պարտութեան կամ յաղթութեան նշաններ որոնելով իրենց դէմքին վրայ։

ՌՈՒՍ ՍԻՆՕԴԻՆ ՀԱՄԲԱՒԱՒՈՐ ՊՐՕԿՈՒՐՈՐԸ. — Բեթերսպուրկէ կը հեռագրեն Նայէ Ֆրայէ Բրէսէի թէ այս անդամ սուուգիւ իր հրաժարականը տուեր է Ռուս Սինօդին հանրաբանակ Աւագ Պրոկուրոր Բօպէտոնոսցեւ, բայց Զարը տակաւին իր վերջնական որոշումը չէ տուած։ Բօպէտոնոսցեւի հրաժարական տալուն պատճառ կը համարուի սա՛ պարագան թէ ինք կը փութայ գործին մէջէն ելնել, Սինօդին վարչային-կրօնական մեծաւորաց փոխոխութիւններուն հետեւանօք հրաժարելու պարտաւորուած չըլլալու համար։ Կ'ըսուի թէ իր յաջորդը պիտի ըլլայ Պրոկուրորի արդի փոխանորդ իշխան Շէրբնաքի-Շիչմաթով։

ԻՏԱԼԻԱ ԵՒ ԳԵՐՄԱՆԻԱ. — Մաքէնի յայտարարութեանց հետեւանքով միջազգային կացութեան վրայ խորհրդակցելու նպատակաւ յառաջիկայ Նոյեմբերին Վերին Իտալիոյ մէջ պիտի տեսակցին գերման վարչապետ Իշխան Պիւլով և Իտալիոյ արտաքին գործոց նախարար Սիներօր Թիթոնի։

ՊՈՒԼԿԱՐԻՈՑ ԻՇԽԱՆԸ ԲԱՐԻԶԻ ՄԷՋ.— Ի պատիւ Ֆէրտինանտ իշխանին վարչապետ Ռուվիէի կողմէ տրուած հացկերոյթին ատեն իշխանը ճառ մը խօսելով չնորհակալութիւն յայտնեց Ցրանսայի մէջ իրեն եղած պատիւին համար։ Ռուվիէ յայտարարեց թէ պատիւ կը համարի Պուլկարիոյ իշխանը իրեն սեղանակից ունենալը։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԱՆԳԼԻԱՅԻ ՍՊԱՆԵՐ.— Թանժէրէ հետեւեալը կը հեռագրեն Ֆօսէck Զայթունկի.— Մաքօքցի յելուզակներէն առևանգուած երկու անգլիացի սպաները տակաւին ազատ արձակուած չեն, հակառակ տրուած լուրին։ Յելուզակները կը պահանջեն որ սպանիական կառավարութիւնը ազատ արձակէ իրենց պետին եղբայրը, որպէս զի իրենք ալ անգլիացի սպաները ազատ արձակեն։ Սպանիական կառավարութիւնը հեռագրեց Թանճէրի իր դեսպանին որ ձերբակալուած Մարօքցին փոխանակուի երկու անգլիացի սպաներուն հետ։

Մարօքի կառավարան չոգենաւ մը աւազակապետին եղբայրը իրեն մէջ ունենալով Սեւթա ուղղուեցաւ փոխանակութիւն կատարելու համար։ Բայց կ'ըսուի թէ աւազակները մեծագումար փրկանք մը ևս կը պահանջեն անգլիացի սպաները ազատ արձակելու համար։

ՋԱՐԻՆ ՈՒՐԱՁԸ. — Ինչպէս հեռագրերը ծանոյց, Նիքոլա կայսր հաչտութիւնը իմացուց իր ժողովուրդին հետեւեալ կայսերական յայտարարութեամբ. — Աստուած մեր հայրենիքը ծանր փորձութիւններու և բաղդին հարուածներուն ենթարկեց արիւնռուչտ պատերազմին մէջ։ Բայց նոյն յամառկուութիւն մէջ երևան եկան նաեւ մեր համբաւաւոր զինուորներուն քաջութեան և դիւցազնութեան բազմապատիկ ապացոյցները քաջ և հզոր թշնամիին դէմ։ Հիմա վերջացած է ամէնուն համար այս ամենացաւալի կռիւը։ Մեր կայսրութեան Ծ. Արեւելքը խաղաղութեան մէջ պիտի ըլլայ և նոր ի նորոյ պիտի զարգանայ այսուհետեւ մեր բարեկամը եղող ճաքոնական կայսրութեան հետ բարեօք դրացնութեամբ։ Մեր հպատակներուն հաղորդելով խաղաղութեան վերահաստատման լուրը, ապահով ենք որ ազօթակից պիտի ըլլան մեզի որ Աստուած իր օրհնութիւնը նուիրէ մեր մեծամեծ աչխատութիւններուն, զորս պիտի կատարենք մեր խորհրդականներուն հետ միասին Ռուսիոյ բարօրութեան համար։

ՍԵՂԱՆԱՒՈՐԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ. — Աւստրեւմանեան պետական Պանքան հարիւրին մէկ բարձրացուց իր զեղչի սակը։ Վիեննայէ կը հեռագրեն թէ Աւստրիոյ և Մաճառստանի բոլոր սեղանաւորական հրապարակը, վարկի հաստատութիւնները, առևտրականները և պարտատէրերը, ընթացիկ հաչիւներու ստորագրողները, և առ հասարակ բոլոր Պանքաները դրամական հրապարակին այսպիսի սղութեան հետեւանօք ազդուեցան անմիջապէս։ Զեղչի սակին այս բարձրացումը բոլորովին անակնկալ մը եղաւ, և առանց այլեւայլի իսկոյն հարիւրին մէկ բարձրացաւ։ Առևտրական չրջանակներուն մէջ իրաւ է թէ զեղչի սակին բարձրացման կը սպասուէր, բայց ո՛չ թէ հիմա անմիջապէս, այլ արտասահմանէն եկած լուրերուն նայելով, այս բարձրացումը կը կասկածուէր դեռ մէկ ամիս վերջը։ Այսպիսի անակնկալ կարգադրութեան մը հետեւանօք դիւրազգածութիւնը չատ աւելի մեծ եղաւ այս մէջոցիս Աւստրիոյ մէջ, Մաճառստանի նախարարական տագնապին պատճառաւ։

Վիեննայի Առեւտրական Սենեկին նախագահը զարմանք յայտնեց Պանքային այս անակնկալ կարգադրութեան վրայ։ Նախագահը յարեց թէ հարկ էր որ Պանքան կամաց կամաց այս կարգադրութեան գար, նախապէս գործի մարդոց չրջանակը վարժեցնելով այդ գաղափարին։ Աւստրիոյ արտաքին վաճառականութիւնը յառաջիկայ ամիսներուն նոր ոգեւորութիւն մը պիտի առնէ, ըսաւ, և հաւանական է որ դրամը դարձեալ սկսի հոսիլ դէպ ի Աւստրիա։ Արմատի արտաքին մանաւանդ գարի արտաքին չատ գոհացուցիչ է այս մէջոցիս, և հիւսուածոյց աւստրիական հրապարակին վրայ արտասահմանէն աւելցած են խնդրանքները։ Այս պարագային համար մանաւանդ աւելի ծանր ազդեց Պանքայի զեղչի սակին բարձրացումը առեւտրական չրջանակներու մէջ։ Գործի պայմաններուն այս ատիճան սղութիւնը, ըսաւ նախագահը, կ'արդարացնէ առեւտրական չրջանակներուն մտահոգութիւնը, քանի որ ներկայ ժամանակիս մէջ տնտեսական և քաղաքական չարերը և չրջանակները իրարու հետ սերտ առնչութիւն ունին։ 3½ զեղչի սակը անգամ սուղ է առեւտրական աչխարհին համար, բայց մեր վաճառականները ժամանակէ մը ի վեր արդէն վարժուած էին ասոր, և բնական է ուրեմն որ յանկարծ 4½ %ի բարձրացումը գէշ կ'ազդէ գործի աչխարհին վրայ։ 4½ %ը չատ բարձր սակ մըն է, քանի որ երեք տարիէ ի վեր, ամառ, ձմեռ վարժուած էինք 3½ %ի, կ'ըսէ նախագահը։ Արտասահմանէն եկած խամ արտադրութեանց մասին, այսինքն բամբակի, բուրդի, և քիմիական նիւթերու մասին, Աւստրիոյ վաճառականութիւնը պիտի ազդուի այս բարձրացումէն մանաւորապէս։

⁂ Լոնտոնի Զեղչի Սակը.— «Նայէ Ֆրայէ Բրէսէ» հետեւեալը կը գրէ Լոնտոնի դրամական հրապարակին վրայ, Հոկտեմբեր 20 Ուրբաթի թուոյն մէջ. — Լոնտոնի Պանքային զեղչի սակին ալ սպասուած բարձրացումը այսօր տեղի չունեցաւ։ Ասոր պատճառը թերեւս ա՛յն է որ երկար ատենէ ի վեր առաջին անգամ գոհացուցիչ բարւոքում մը տեսնուեցաւ Անգլիոյ Պանքային համար։ Այդ Պանքան այս օրերուս 652 հազար անգլիական ոսկի ընդունեց, և իր պահեստի գումարը մէկ միլիոն բարձրացաւ։ Պանքային ոսկեդրամը 32 միլիոն անգլիական ոսկի է կլոր հաշուով, բայց բաղդատմամբ նախորդ տարւոյն տակաւին տկար է 4 միլիոնի չափ։ միայն թէ նախորդ չաբթուան վրայ պարագաները աւելի նպաստաւոր դարձան այդ պանքային համար։ Իրաւ է որ ի մտոյ զեղչի սակին բարձրացման մտահոգութիւնը բոլորովին անհետ չէ եղած, բայց այսօր Պանքային վիճակը բար ոքած է, եթէ սակայն ի մտոյ դրամի անագին քանակութիւն մը դէպ ի Ամերիկա չհոսի արտաքինութեանց պէտքին հետեւանօք։

⁂ Բարիզ կը հեռագրեն «Նայէ Ֆրայէ Բրէսէ»ի Հոկտեմբեր 19 թուոյ. — Սակարանին մէջ ոգեւորութիւն չկար։ Ռուսական յառաջիկայ փոխառութեան պատճառաւ գնելու տրամադրութիւնները պակսած են։ Պանք տը Բառի կրմնցուց 8 ֆր., Բէյտի Լիմնէ մինչեւ 1150 ետ զարկաւ։ Արտասահմանի թուղթերուն վրայ գործառնութիւնները չատ թոյլ էին։

ՊԱՐՍԻՑ ՎԵՀ. ՇԱՀԻՆ

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Շահին ճամբորդութիւնը հանդիսաւոր կը կատարուի։ Առնուազն հինգ հարիւր հետեւորդ կ'ունենայ։ Հետեւորդներուն մէջ են ամէնէն առաջ նախարարները և բարձրաստիճան պաշտօնատարները։ Յետոյ կուգան զինուորներ, հանդէսին չուքը աւելցնելու համար և ի վերջոյ պալատականներ։ Շահին հետ մեկնողները չատ կարեւոր անձնաւորութիւններ ըլլալով, իրենց աստիճանին ու դիրքին համաձայն աւելի կամ նուազ հետեւորդներ կ'ունենան։ Իւրաքանչիւր պարսիկ իշխան որ կը ճամբորդէ, ունի ծառաներու խումբ մը։ Կարելի չէ երեւակայել թէ ծառաներու պերճանքը ի՞նչ է Պարսկաստանի մէջ։ Դիրքի տէր ամէն Պարսիկ առնուազն քսան ծառայ ունենալու է, որոնց միակ զբաղումն է իրենց տիրոջ ետեւէն երթալ։ Մէն մի պաշտօնատարի համար երկու վրան պէտք է։ Մէկուն մէջ ինքը պառկի և միւսը կանուխէն ճամբայ կը հանուի յաջորդ կայանին մէջ պատրաստ ըլլալու համար։ Նաեւ 2—3 վրաններ՝ ծառաներու համար։ Շատ մը ձիեր, ուղտեր և ջորիներ ալ պէտք են փոխադրելու համար վրանները, և բազմաթիւ դորգեր, — Բիրմանի, Սպահանի թանկագին գորգեր զորս գետինը կը փռեն վրաններու մէջ, նաեւ 2—3 անտուկներ, որոնց վրայ բաց գոյնով զարդեր և ծաղիկներ նկարուած են։ Խորհեցէք որ ճամբորդութիւնը անապատին մէջէն կ'ըլլայ և հետեւապէս պաշարներն ալ մէկտեղ կը տարուին, վասն զի երկիրը անբերի է։ Եւ հիմակ երեւակայեցէք բարձրաստիճան պաշտօնատարներու, ծառաներու, ձիերու, ուղտերու և ջորիներու բանակ մը որ երկու ամիս պիտի ճամբորդէ։

Շահին մեկնելու օրը մօտեցած ատեն ընդհանուր ոգեւորութիւն մը կը տիրէ Թեհրանի արքայական պալատին չուրջ։ Ծառաներուն մէկ մասը առաջուընէ կը մեկնի Թեհրանէն որպէս զի Շահը յաջորդ կայանին մէջ պատրաստ գտնէ վրանները։ Ճամբորդութենէն քանի մը օր առաջ, Շահը Թեհրանի մօտ իր դղեակներէն մէկը կ'երթայ։ Առատուն կանուխ, պաշտօնատարները կը հաւաքուին արքայական դղեակին չուրջ, վասն զի ցերեկ ատեն արեւը չատ տաք կ'ընէ Իրանի բարձր սարահարթին վրայ։ Բոլոր մարդիկը ձիու վրայ կամ կառքի մէջ են և զինուորները բարեւի կեցած։ Շահը կ'երևայ և ինքնաշարժ կառքը կը նստի։ Ճամբորդելու ամէնէն արագ և ամէնէն նոր մեթոտը ընդունելով, Շահը մէկ օրուան մէջ կրնայ կարել իր մայրաքաղաքը կասպից ծովէն բաժնող 350 քիլոմէթրը և առատուն Թէհրանէն մեկնելով իրիկունը կրնայ Ռէշտ հասնիլ։ Բայց անձնական հանգրստութեանը համար, Շահը օրական 20-25 քիլոմէթր տեղ կը ճամբորդէ։ Երբ Ն. Վեհափառութիւնը Ռէշտ հասնի, քանի մը օր հանգիստ կ'առնէ հոն։ Ասոր համար է որ երեք չաբաթէն կը ժամանէ Էնզէլի ուր կրնար հասնիլ 14 ժամէն։ Ուրիշ դժուարութիւն մըն ալ կայ։ Շահը չի կրնար ծովային ճամբորդութիւն ընել, որովհետեւ անհանգիստ կ'ըլլայ։ Ռէշտէն Է՛զէլի գացող ճամբորդները նաւակով կամ չոգենաւակով կ'անցնին մեծ լիճէն որ Էնզէլիի մէջ ծովին հետ կը հաղորդակցի։ Շահը կը նախընտրէ աւազուտ ճամբայ մը որ երկար չրջաններով կը տանի Էնզէլի։ Ասկէ մինչեւ ռուսական երկաթուղին կայարանը հասնելու համար երեք չաբաթ կը տեւէ։ Էնզէլիի մէջ Շահին նախասրահ զբօսանքն է իր հետեւորդները նստեցնել զբօսանաւի մը մէջ զոր Ռուս կառավարութիւնը նուիրած է իրեն։ Առաջին կայանը հասնելուն պէս Ն. Վեհափառութիւն հանգիստ կ'առնէ, և յետոյ կ'ընդունի բժիշկները, նախարարները ու պալատական պաշտօնեաները։ Եթէ այդ կայանը լեռան մէջէ է ու տեղը նպաստաւոր, Շահը որսորդութեան կ'ելնէ։ Թեհրանի մօտ անտառներ կան որ Շահը կը սիրէ որսալ ընձառիւծ, վիթ, վարիսայ։

Շահին վրանը աչքի կը զարնէ իր չիկագոյն պատառներով, որոնց վրայ ոսկեթել բանուածքներ կան։ Ներսը կը գտնուին երաժշտական քանի մը առարկաներ և մեքենական դաշնակներ։ Առատուն ճամբայ ելնելու արարողութիւնը կը կատարուի չատ նկարչագեղ ու ոգեւորեալ տեսարան մը պարզելով։ Ուղտեր ու ջորիներ արդէն մեկնած են իրենց ծանր բեռներով։ Մառաները կ'սկսին վրանները ժողվել և կառաւանը ճամբայ կ'ելնէ Բաւվին երթալու համար։ Կնձնիներով և ասիներով եզերուած հիանալի ծառուղի մը կը տանի կառավարչին ապարանքը ուր պիտի բնակէր Ն. Վեհափառութիւնը։ Ժամը 6էն սկսեալ, արտասովոր ոգեւորութիւն կը կը տիրէ ծառուղիին վրայ։ Փաքրիկ տուներու տանիքներուն վրայ ելած էին տղաքներ ու կիներ։ Ուղտերու երկար չարքը սկսաւ վաներով, գորգի, գարիի, վարսակի հակերով բեռնաւորուած։ Ուղտապանները կը պոռային, որպէս զի ամբոխը կարգով չարուի։ Անոնց կը հետեւէին հարիւրաւոր ջորիներ, անհամար բեռներով, որոնց կ'ընկերանային ծառաներն ու զինուորները։ Երեք ժամ տեւեց ուղտերուն և ջորիներուն անցքը։ Վերջապէս ժամը 10ին միջոցները թնդանոթի հարուած մը լսուեցաւ և անմիջապէս ետքը հետոան և ձիաւոր անձերու բազմութիւն մը հասաւ ամբոխը կարգի դնելով։ Յետոյ եկան նուագածուաց խումբը և պարսիկ խազախները։ Կիսովին բաց կառքի մը մէջ նստած էր Շահը ըստ էնկօղով։

Այսպէս Շահը մտաւ Բաւվին և անկէ գնաց Պաքու, սահմանագլխին վրայ ձգելով 4950 հոգի, առանց հաչուելու ուղտերը։ Իրեն ուղեկցեցան միայն նախարարները և յիսունի չափ պաշտօնատարներ։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

21 Հոկտեմբեր 1905

Ֆրանս. 3%	(3% Français)	99	50
Ռէժի	(Tab. Turcs)	383	—
Օսմ. Միացեալ	(R. N. Unif.)	90	72
Երկաթուղի	(Lots Turcs)	133	75
Ֆանդ Օթթ.	(Banque Ott.)	609	—
Թրանվաս	[illegible]	73	—

Առաջնաբոյժ Վռամշապուհ Թաշճեանի աղջը կարդացէք Դ. երեսը

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ առաւու Բերա, Ս. Յարութիւն եկեղեցին իջնելով գեղեցիկ և ժողովրդական քարոզ մը խօսեցաւ։

ԲԱՂ. ԺՈՂՈՎԸ Զորեքչաթի օր և Կրօն. Ժողովը վաղ։ հրաւիրուած են նիստ գումարել։

ԲԱՐԻԶԻ Ս. Փրկիչ եկեղեցին նախկին հոգաբարձութիւնը հրաժարած ըլլալով, տեղւոյն հոգեւոր հովիւը Տ. Վռամշապուհ քհ. Թիպարեան Մայիս 28ի և Յունիս 18ի կիրակի օրերը քուլարկութիւն կատարելով, հոգաբարձութեան անդամ ընտրած է Տիարք Մինրան Յովակիմեան (ատենապետ), Զորկ Զօրայեան (գանձապետ), Կարապետ Բէկլիմանեան (ատենադպիր) և Արտաշէս Մելիք Մինասեանց և Աղգոսոս Կովրէկեան անդամ։ Տ. Վռամշապուհ քհ. տեղեկագրելով Պարիարքարան այս ընտրութիւնը՝ հաստատութիւնը խնդրած է։

ԲԵՐԱՅԻ Պատժական Դատարանի անդամ Գաբրիէլ էֆ. Նէշտէ՛ճեան, Մշոյ Ս. Կարապետի վանքին խոյր արծաթեայ և ոսկեզօծ խաչ մը նուիրած է, զոր Պարիարքարան յանձնած ըլլալով, պիտի դրկուի Մուշ։

ՍԿԻՒՍԱՐԻ Ս. Նկեղեցեաց Թաց. Խորհրդոյ խնդրանքին վրայ, Պարիարքարանը նուիրատուութեան կանդակ մը յանձնեց տեղւոյն Թաղ. Խորհուրդին, որ ձեռնարկած է նուիրատուութեան, իր 300 ոսկիի բացը գոցելու համար։ Այս բացը ինչպէս յայտնի է գոյացած է տեղւոյն վարժարաններու ուսուցչէներուն և միւս պաշտօնեաներուն անվճար մնացած ամսականներէն։

ՀԱՊԼԷՇԻՍՏԱՆԻ հոգեւոր հովիւը Տ. Մկրտիչ քհ. Զլղատեան, գրով մը Ս. Պարիարքը Հօրմէն վարդապետական վեղար կրելու արտօնութիւն խնդրած է։

ԱՐՄԱՇԻ Դպրեվանքը ընդունելու համար, Ատարազարէն Գ. Վարամ Դէորգեան դիմած է նեամակալութեան, որ ընդունած է յիշեալ երիտասարդին խնդրանքը։

ԸՆԴՀ. ՀԱՅՈՑ Ս. Հայրապետը, Սեպտեմբերի վերջին չաբթուն մէջ, ներեւանէն Ս. Էջմիածին դառնալէն առաջ, այցելութիւն տուաւ նահանգին կուսակալ Լուի Նարոյէան իշխանին, որ փոխադարձ այցելութեան եկաւ Ն. Ս. Օծութեան։ Այս այցելութեան միջոցին դիտուած է որ Ս. Հայրապետը չատ ծերացեր է (հիմակ 86 տարու է), մանաւանդ երկու տարիէ ի վեր, Մայր Աթոռի եկեղեցական հոգերու աւելնալուն բերմամբ։

ԻԶՄԻՐԻ թաղապետական ժողովոյ նախագահ էշրէֆ փաչա անցած երեքշաբթի Աղգ. առաջնորդարան երթալով այցելութիւն տուաւ առաջնորդ Տ. Դուրեան Սրբազանի որ մեծ պատիւներով ընդունեց իր վսեմ. հիւր։ Սիրալիր տեսակցութիւն մը ունեցան եւ պատուասիրութիւններ հղան, որմէ ետք Ն. Վեհմութիւնը հրաժեշտ առնելով Դուրեան Սրբազանէն բակը իջաւ քահանաներու ընկերակցութեամբ ու աչքէ անցուց եկեղեցւոյն այլ և այլ մասերը, և եկեղեցիին քանի մը մասերուն համար նորոգութեան մը պէտք չեչտեց ներկայ ձմրան եղանակին մէջ։ Այս նպատակաւ արդէն միայուն պնակ մը կը չրջագայի ամէն ատեն եկեղեցիին մէջ։ Ն. Վեհմութեան ուշադրութեան առարկայ եղաւ հանգուցեալ առաջնորդ Մելքիսեդեկ Սրբազանի չիրմին վրայ դրուելիք տապանաքարը որու վրայ դեռ կ'աչխատին քանդակագործներ։ Հանձնուած փորագրուած քանդակներուն (գաւազան, չթաղթաք և այլն) և խրախուսիչ խօսքեր ուղղեց աչխատողներուն։ Յետոյ կրօնական դասին և զինք մեծարողներու հրաժեշտ տալով մեկնեցաւ թաղապետական ապարանքը, օրուան ժողովին նախագահելու համար։ Հետեւեալ օրը Ս. Առաջնորդ հայրը էշրէֆ փաչայի բնակարանը երթալով փոխադարձ այցելութիւն տուաւ Ն. Վեհմութեան, որ սիրալիր ընդունելութիւն մը ըրաւ։

—Իզմիրի փաստաբաններն Լողֆիք էֆ. Սամի նամակ մը գրելով Ս. Առաջնորդ Հօր, պատրաստակամութիւն յայտներ է Բարթաչի եկեղեցիին համար գեղեցիկ զանգակատուն մը կառուցանել տալ իր ծախքով։ Սամի էֆ.ի այս եկեղեցասիրական ձեռնարկը գնահատութեան արժանի է։

—Իզմիրի Ս. Ստեփաննոս եկեղեցիին երաժշտապետ և վարժարանին երաժշտութեան ուսուցիչ կարգուած է, Տիար Իսկական Աճէմեան որ ակէ տարէ կը պաշտօնավարէր Տրապիզոնի եկեղեցւոյն մէջ։

—Իզմիրի Ազգ. Վարչութեան ատենապետ ու Գաւառ. Ժողովոյ անդամ Յարութիւն էֆ. Իփլիկեանի աղջիկը Տիկ. Վռովռամ Ս. Թաղուորեան ե-

կարտաև հիւանդութենէ մը ետք նախորդ հինգշաբթի մեռաւ իր ծաղիկ հասակին մէջ։ Ցուզարկաւորութեան հանդէսը կատարուած է մեծ շքով։ Իզմիրի մեր թղթակիցը հաւատի աղբիւրի կը լսէ թէ Ցարութիւն էֆ. Իփլիքեան իր ողբացեալ ազգական մանուկ տոթիւ անոր յիշատակին կարեւոր գումար մը նուէր պիտի ընէ Իզմիրի բարեսիրական մէկ հաստատութեան ու երկու որբ պիտի պահէ իր վաղամեռիկ ազգական անուամբ։

ՎԱՆԱՅ ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

կը ծանուցանենք որ Մանզումէի տեղւոյն գործակալ կարգուած է Կարապետ էֆ. Ս. Բաղէշեան, որուն պէտք է դիմել թերթիս բաժանորդ գրուելու և կամ բաժնեգին վճարելու համար։

ՆԵՐՔԻՆ

ՊԱՊԻՆ ՆԱՄԱԿԸ ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆԻՆ

ՄԱՐՈՆԻԹՆԵՐՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԻՆ ՄԷՋ

Անտիոքի և բոլոր Ա. Եւելքի Մարոնիթներու Պատրիարք Տ. Էլիաս Պուտրոս Հոյէք, որ իր հաւատարմական զգացումները մատուցանելու համար Պոլիս եկած է, Ուրբաթ օր ներկայ գտնուեցաւ Սէլամլըքի արարողութեանց։

Արարողապետի օգնական Պէհէքիպէյ, Բերա-Գալաս գնաց նոյն առտու և Պատրիարքը և իր հետեւորդները կայս. Պալատ առաջնորդեց պալատական կառքերով։

Սելամլըքի մտքոցին Վեհ. Սուլթանը բարեհաճեցաւ իր կայս. բարեւները աւետել տալ Պատրիարքին, Արարողապետ Իպրահիմ փաշայի միջոցաւ։

Արարողութիւններէն ետք Տ. Էլիաս Հոյէք. Իպրահիմ փաշայի կողմէ պատիւը ունեցաւ Վեհ. Սուլթանին ներկայանալու և կարդալով արաբերէն հաւատարմական ուղերձ մը, յոտս կայս. Գահոյից մատոյց Պիոս Պապին մէկ ինքնագիր նամակը ուղղուած Վեհ. Սուլթանին։

Պապին ուղերձին թարգմանութիւնն է հետեւեալը.—

«Օսմանեան Աւրայ Վեհափառ, Օգոստափառ Մեծ Սուլթան ԱԳՏ-ԻԻԼ-ՀԱՄԻԴ Խանի

«Ամենաբարձր ի գործ դրուած վատ օձրին վտանգէն Ձեր Կայս. Նուիրական Անձին՝ երկնային շնորհով և գթութեամբ պահպանուելը երբ իմացայ, զգացած մեծ ուրախութիւնս անկեղծ խնդակցութիւններուս հետ Ձեր Վեհափառութեան Գահոյքին մատուցանելու համար, փափաքեցայ մասնաւոր պատուիրակ մը ղրկել Պոլիս։ Այս պահուն այցելութեան համար հոս կը գտնուէր Մարոնի Պատրիարք Էլիաս Պուտրոս Հոյէք էֆէնտի աղօթողնիդ որ յայտնեց թէ վերադարձին Ձեր Կայս. մայրաքաղաքի պիտի հանդիպէր իր հաւատարմութիւնը մատուցանելու յոտս Ձեր Մեծափառութեան, որով յարմար սեպեցի աղօթարարի շնորհաւորութիւններս այդ հոգեւոր պետին միջոցաւ մատուցանել։ Կը փութամ շնորհաւորել ամբողջ Կայս. հպատակներուն համար երջանկութեան օր մը եղող Ձեր Վեհափառութեան Գահակալութեան օրն ալ, որ կը պատչաճի ուղերձիս թուականին, և անկեղծօրէն կը խնդակցիմ որ աստուածային հոլոր աջով վտանգէն ազատ մնաց Ձեր Վեհափառութիւնը։ Այս առթիւ Ձեր թանկագին գթութեան կը մատուցանեմ Մարոնի հաւատարիմ հասարակութիւնը. որ —ինչպէս աղօթողիս ալ ծանօթ է,— մասնակից եղած է միշտ, Ձեր Վեհափառութեան կողմէ առանց ազգի և դեղի խտրութեան բոլոր օսմ. հպատակներուն շնորհուած անհուն գթութեանց և շնորհներուն։ Սրտանց կ'աղերսեմ Աստուծմէ որ Ձեր Վեհափառութեան կեանքն ու արեւշատութիւնը երկարէ, և ամէն տեսակ երջանկութեան արժանացնէ։

«Գրուած ի Հռոմ 1905 Օգոստոս 31ի շնորհաց թուականին, պապական սթոռակալութեանս երրորդ տարին։

ՊԻՈՍ Ժ.»

Մարոնիթներու Պատրիարքին արժանացած կայս. ունկնդրութեան ներկայ էին նաև հետեւորդ եկեղեցականները և Նէֆիպ Մէլհամէ փաշա։

Պատրիարք Տ. Հոյէքի արաբերէն լեզուով կարդացած հաւատարմական և երախտագիտական ուղերձին թարգմանութիւնն է հետեւեալը.—

«Բարձրեան և ամենասրբն Աստուած այսօր թանկագին շնորհ մը կ'ընծայէ թէ՝ նուաստս, թէ՝ ինձ հետ գտնուող մեծաշուքս և թէ հեռաւորդ ծառաներուդ։ Ձեր այս նուաստ ծառան այսօր Ձեր երկնանգոյն կայս. Գահոյքին առջեւ խոնարհելու պատուոյն արժանանալով, բաղդաւորութիւնը կ'ունենայ անարժանաբար մատուցանել յոտս Ձեր Վեհափառութեան, իր սրտին մէջ արմատացած հաւատարմական և երախտագիտական անկեղծ զգացումները։ Մարոնի հասարակութեան համար երջանիկ օր մըն է այսօր, որովհետև ամէնքս ալ կ'արժանանանք թանկագին շնորհներուն մեր Օգոստափառ Վեհապետին Որ Աստուծմէ շնորհուած է մեզ մեր երջանկութիւնը և մեր գործերուն բարեբաղդ վարչութիւնը ապահովելու համար։ Այնպիսի վեհ, հզօր, իմաստնագոյն եւ արդարակորով Վեհապետ մը, որուն կայս. նուիրական Անձը փառք, պարծանք և աղբիւր է անթիւ երջանկութեանց։ Այնպիսի ամենողորմ Վեհապետ մը որ ցարդ նմանը չտեսնուած կերպով անթիւ շնորհներով յաւէտ երախտագէտ և շնորհապարտ ըրած է մեզ Ամէնքս։ Թագաւոր մը որ Սողոմոնի իմաստութեամբը նշանաւոր, Դաւիթի գթասրտութեամբը զարդարուն և Օսմ. բարոյականի ձիրքերով օժտուած է եւ իր փառայեղ նախնիքէն գերազանց։ Այնպիսի վեհ Սուլթան մը որ իր բոլոր հպատակները, իմանաւորի Լիբանանի ժողովուրդը և մանաւանդ Մարոնի հասարակութիւնը յաւէտ երախտագէտ և շնորհապարտ կացուցած է, իր անհամար շնորհներով և բարիքներով։ Այս ծառաներդ ամբողջ Օսմ. Կայսրութեան հաւատարիմ հպատակներուն հետ թէ՝ բերանացի և թէ՝ սրտանց միշտ կը փառաբանեն Ձեր Վեհափառութիւնը։ Աչխարհ գիտէ թէ Կայսերական բոլոր հպատակներուն հանգստութեան համար Ձեր Վեհափառութիւնը զոհած է իր հանգիստը, և ամէն ժամանակ կայս. բոլոր հպատակները արժանացուցած է իր բարձր շնորհներուն։ Այնպէս որ, ո՛վ որ տեղեկացած է այս շնորհներուն, փափաքած է Ձեր Կայս. Համիտիէ բարձր դրոշին պաշտպանութեան ապաւինիլ։ Նուաստս երբ այս անգամ տեսակցեցայ Պապին հետ, շնորհապարտ ոճով մը ըսի թէ շնորհիւ Ձեր Վեհափառութեան, ամէն հպատակներ, առանց ցեղի և կրօնի խտրութեան, ինչպէս նաև Մարոնի հասարակութիւնը, Օսմ. երկիրներուն մէջ հանգիստ և երջանիկ կ'ապրին, և աղաւորէն կը կատարեն իրենց կրօնական արարողութիւնները։ Պապը մեծապէս ուրախանալով, աղօթեց Ձեր Կայս. Վեհափառութեան թանկագին կենաց համար, և իր անկեղծ զգացումները արտայայտող ինքնագիր շնորհակալութեան գիր մը յանձնեց նուաստիս, յոտս կայս. Գահոյից մատուցանելու համար։ Նոյնպէս, երբ տեսակցեցայ նախաղահ Մ. Լուպէի հետ, յայտնեցի Ձեր Վեհափառութեան հանդէպ մեր ունած հաւատարմական զգացումները, և շնորհապարտ լեզուով մը բացատրեցի թէ շնորհիւ Ձեր Կայս. Վեհափառութեան, օսմ. ամէն կարգի հպատակներ հանգիստ ու երջանիկ կ'ապրին, գովաբանեցի Ձեր Օգոստափառութեան Աստուածատուր ձիրքերը, և ապացուցի թէ բոլոր օսմ. հպատակներուն և ի մասնաւորի Մարոնի հասարակութեան համար երջանկութեան ըսկիզբ եղաւ Կայս. բարեբաստիկ Դահակալութիւնը։ Մ. Լուպէ մեծապէս գոհունակութիւն յայտնեց և ըսաւ թէ շնորհիւ Ձեր Կայս. Վեհափառութեան, հարթեցիք հրալի իմաստութեան, հարթեցիք բազմաթիւ դժուարութիւններ, և յայտնեց որ վերջին եղեռնական արարքին միջոցին, Ձեր Վեհափառութեան ցոյց տուած արտակարգ կորովը, ոչ միայն իր, այլ բոլոր վեհապետներուն կողմէ ալ դատուեցաւ, և գոհութիւն յայտնեց որ շնորհիւ Աստուածային Ս. Ամոյն և Ձեր Վեհափառութեան անկեղծ աստուածասիրութեան արդեամբ Ձեր թանկագին կեանքը պահպանուեցաւ, բոլոր Օսմանցիներուն երջանկութեան համար։ Նուաստս, Աստուածային այս շնորհներուն համար գոհութիւն յայտնելով, պարտ անձին համարեցի աղօթել թանկագին առնչատութեան Ձեր Կայս. Վեհափառութեան։ Վեհափա՛ռ Թագաւոր։ Մանօթ են Ձեր Վեհափառութեան, մեր հաւատարմական զգացումները, Ձեր Վեհափառութեան և Կայս. Գահոյքին նկատմամբ։ Մենք այնպիսի հաւարակութիւն մըն ենք, որու անդամներուն սիրտերը դարերէ ի վեր կը բաբախեն հաւատարմական ըզգացումներով, հանդէպ մեր վայելած թանկագին շնորհներուն։ Մենք այնպիսի ծառաներ ենք որ փառք կը զգանք մեր հաւատարմութեան համար։ Ձեր հաւատարիմ հպատակները մազի չափ չեն բաժնուիր այս հաւատարմութենէն։ Բայց առաքինութիւն չի կըրնար համարուիլ այս փրկութեան համար մեր մէջ մեր յարատեւումը, վասնզի նախ, արդէն կրօնք և հաւատք կը պատուիրեն հաւատարիմ մնալ։ Այս կրօնքը մեզ կը պատուիրէ հպատակիլ և հնազանդիլ Արքային, վասնզի Մեծ Սուլթանները Աստուծմէ շնորհուած են մեզ, և Աստուած Ձեր կայս. Վեհափառութիւնը Վեհապետ կարգած է Օսմանշիներու երջանկութեան համար։ Հետեւաբար, պարտաւոր ենք հնազանդիլ և հպատակիլ Ձեր կայս. Վեհափառութեան, և մենք փառք կը համարինք կրօնական այս պատուէրին գործադրումը։ Երկրորդ, ինչպէս որ մարդուս համար պարտք մըն է երախտապարտ ղգալ ինքզինք շնորհքի մը հանդէպ, այնպէս ալ աւելի ևս անկարելի է շնորհապարտ չզգալ ինքզինք, կայս. անընդհատ և ընդհանուր շնորհներուն առջեւ։ Մեր միակ փափաքն է որ համաձայն ըլլայ մեր ընթացքը Ձեր Վեհափառութեան Բարձր Կամքին, վասնզի հաւատարմական այս պարտաւորութենէն չեղիլ, Տէր մի՛ արասցէ։ ապերախտութիւն և մոլորութիւն է։ Ուրիշ տեսակէտով մըն ալ պարտք մըն է թէ անձնապէս և թէ ընդհանրապէս հաւատարիմ ըլլալ, վասնզի Ձեր Կայս. Գահուն հաւատարմութեամբ ծառայելով է որ կ'արժանանք Ձեր Կայս. երջանկաբեր Հաճութեան։ Հետեւաբար, կը խնդրեմ Ձեր Կայս. Վեհափառութենէն որ շնորհ ընէք հաւատալու մեր հաւատարմական զգացումներուն, զորս կը տածենք հանդէպ Կայս. Բարձր շնորհներուն, մենք լլլալով Ձեր Վեհափառութեան միայն ծառայ, մեր միակ անկեղծ փափաքն է արժանանալ Ձեզ Վեհափառութեան Բարձր Հաւանութեան, որ է իսկ և իսկ կամք Աստուածային։ Եւ ես ի բոլոր սրտէ կ'աղօթեմ որ առ յաւէտ Ձեր Կայս. հովանին պաշտպան և զօրաւիդ լլլայ։ բոլոր հպատակներուն երջանկութեան համար »

Վեհ. Սուլթանը բարեհաճեցաւ յայտնել թէ այդ զգացումներէն գոհ է և կը ճանչնայ Մարոնիթ հասարակութեան անկեղծ հաւատարմութիւնը և յանձնարարեց պատրիարքին իր Կայս. Բարեւները աւետել բոլոր Լիբանանցիներուն, մասնաւորաբար Մարոնիթներուն։

Կայս. Պալատին Բ. քարտուղար Իզզէթ փաշա Թարգմանի պաշտօն կը կատարէր։

Տ. Հոյէք և հետեւորդները խորապէս յուզուած Վեհապետական այս բարեհաճութենէն, ներմագին բարեմաղթութիւններ ըրին։

Հիւրերը յարակից սրահի մը մէջ պատուասիրուեցան և յետոյ այցելեցին Ա. քարտուղար Թահ ին փաշայի, Բ. քարտուղար Իզզէթ փաշայի, արարողապետ Իպրահիմ փաշայի, և ուրիշ բարձրաստիճան պալատականներու։

Պատրիարքը յետոյ իր հետեւորդներով դարձաւ Բերա Բալաս և հեռագիրներ ուղղելով իր փոխանորդին և Լիբանանի բոլոր Թեմերուն արքեպիսկոպոսներուն, հրամայեց որ բոլոր եկեղեցիներուն մէջ գոհաբանական աղօթքներ կատարեն կայս. արեւշատութեան համար։

Պատրիարքը իր հետեւորդ եպիսկոպոսներուն հետ շաբաթ օր Բ. Դուռ գալով այցելեց Բարձր. Մեծ Եպարքոսին։

⁂ Տ. Պութրոս Հոյէք Պատրիարքին հետեւորդներն են.— Պալպէքի արքեպիսկոպոս Տ. Ժան Մուրաթ, Պատրիարքական խորհրդական Տ. Ժոզէֆ Էսթէֆան, Տիւրոսի և Սիդոնի արքեպիսկոպոս Տ. Բօլ Պասպուս, Ալէբէն երէցներու ընդհ. աբբայ Հ. Լուի էլ Քազէն, Պէրութի Իմաստութիւն Քոլէժին վերատեսուչ Տ. Բօլ Տէպս, Տրիպոլիսի եպիսկոպոսական փոխանորդ Տ. Եաքուպ Աուատ, Պատրիարքական քարտուղար Տ. Ժոզէֆ Սաքր, Դամասկոսի եպիսկոպոսական փոխանորդ Տ. Ժան Քիրիլլոս, Տ. Սթէֆան Հապէշ, Ալէբէն երէցներու փոխանորդ Հ. Օկիւսթէն Պօսթանի, Պաալպէքի արքեպիսկոպոսի քարտուղար Հ. Իլնաս Վէհայպէ. Նաեւ Նէհիպ պէյ Սաատ, Պութրոս պէյ Տահէր, Ֆարիսէլ-Բազէն և Լիբանանի գլխաւոր Թերթերէն Էլ-Աբզի տնօրէն Չէյլս Ֆէրիսէլ-Բազէն։

⁂ Բերա Բալասի մէջ Պատրիարքին յատկացուած յարկարաժին մէկ սենեակը մատուռի վերածուած է ուր Պատրիարքը ամէն առտու կ'աղօթէ։

ԹՈՒՐՔԻԱ ԵՒ ՌՈՒՄԱՆԻԱ.—Թուրք թերթերը կը գրեն թէ Նայէ Ֆրայէ Բուսեի Պուքրէշի թղթակիցը տեսակցած է Ռումէն արտաքին գործոց նախարար զոր. Լասովարիի հետ, որ յայտարարած է.—«Թուրքիոյ և Ռումանիոյ միջեւ յարաբերութիւնները խիստ բարեկամական են և յոյժ գոհացուցիչ։ Ռումանիա երախտապարտ է Օսմ. կառավարութեան՝ միշտ ցոյց տրուած բարեկամութեան համար։ Բոլորովին անհիմն և չարամիտ ստութիւն մըն է հեռագրական Պուլկար գործակալութեան հրատարակած այն լուրը թէ Թուրքիոյ և Ռումանիոյ միջեւ յարաբերութիւնները գոհացուցիչ չեն։

ՊՈԼՍՈՅ ՏՈՒՐՔԵՐԸ.— Եվմական նախարարութիւնը մէյ մէկ քնիչ կարգեց թաղապետական չրջանակներուն մէջ, որպէս զի Պոլսոյ կալուածական տուրքերը կանոնաւոր գանձելու մասին հարկ եղած գործողութիւնները ժամառաջ կատարուին։ Այդ քնիչները հրամաններ տուին բոլոր իմամներուն և մուխթարներուն՝ թաղերու մէջ գրտնուող կառավարական պաշտօնեաներուն ունեցած տուներուն ու կալուածներուն նկատմամբ տոմարներ պատրաստելով ղրկելու թաղապետական չրջանակներուն։

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՃԵՊՂՆԹԱՑԸ.— Շաբաթ օր, Արեւելեան Ճեպընթաց կառախումբը Պոլիս չհասաւ, որովհետեւ Սերպիոյ մէջ երկու կառախումբերու ընդհարման մը պատճառաւ ճեպընթացը Պէլկրատ մնալ ստիպուած էր։ Ճամբաները նորոգուեցան չուտով և ճեպընթացը շաբաթ գիշեր ուշ ատեն ժամանեց Սիրքէճի։

ԴԱՌԱՐՈՒՄ.— Իզմիրի կուսակալութիւնը անպայման կերպով դադարման դատապարտեց Արեւելեան Մամուլ շաբաթաթերթը, որ կանոնի և պատուէրի հակառակ չարժած էր։

ՑՈՒՆԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ.— Պատրիարքարանի հաշուակալութեան տոմարները լաւագոյն ձեւով բռնելու եղանակը որոշելու համար յանձնաժողով մը կազմուեցաւ Օսմ. Պանքային ընդհ. քնիչ Մ. Ժորժ Քարթալիէ, Ա. թէնքի Պանքային մասնաճիւղի տնօրէն Մ. Ա. Քալվաքորէսիէ, Միսիւլիի պանքային պաշտօնեաներէն Մ. Ռիթաքորէ և Խան Ժողովի անդամ Արիսթիսի Քիրեաքօ պէյէ։ Այս Ցանձնաժողովը պիտի որոշէ նաև Պատրիարքարանի Սնտուկին վարչութեան կատարելագործութեան միջոցները։

ՇՈՒԷՏԱՑԻ հռչակաւոր երկրախոյզ Մ. Սվէն Հէտէն, որ Թիպէթի և Կեդր. Ասիոյ մէջ խուզարկութիւններով ծանօթ է, Շաբաթ օր Պոլիս հասաւ։ Մ. Հէտէն Պոլսէն պիտի մեկնի Կեդր. Ասիոյ լիճերուն և Պրամափութրայի և Հնդկաստանի գետերուն ակունքը ուսումնասիրելու։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԵՐԿՐԱՇԱՐԺ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Երէկ առտու, ժամը 12ը 25 անցած Պոլսոյ մէջ բաւական ուժգին երկրաշարժի ցնցում մը զգացուեցաւ։

Ցնցումին ուղղութիւնը արեւելքէն-արեւմուտք էր և տեւեց 4-5 երկվայրկեան։

Ամէն մարդ քունի մէջ էր դեռ, եւ լոյսը հազիւ կը ճեղքուեր։

1893ի մեծ երկրաշարժէն ետք, ամէնէն զօրաւոր երկրաշարժի ցնցումն էր։

Ցնցումը շատ զգալի և ուշգին էր, այնպէս որ ամէն ոք արթնցաւ շարունակական տատանումէն, որ սակայն չուտով դադրեցաւ։

Հակառակ առաջին վայրկեանին կարծուածին, ո և է կարեւոր վնաս չէ պատահած և անոնցմէ արդիւնք մը միայն ունեցած է երկրաշարժը։

⁂ Բուսմէլիէն եկած լուրերու նայելով Շքոտրայի, Ճուսմայի-Պալայի, Բրէչովայի, Բրիլիթինայի և Բամանովայի մէջ ալ անցած շաբթու մէջ երկրաշարժի ցնցումներ զգացուեցան։ Վնասները աննշան են։ Մարդկային կորուստ չկայ։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՒԱՄՆԵՐ.— Ոստիկանութիւնը լուր առաւ թէ Հայտարեաչ, երկաթուղիի գործարանին մէջ աչխատող երկաթագործ Քոչոյի կինը Աֆէսթոնի ուրբաթ օր, Գատրիլլ Բրզա Փաչա պաղչէսի ըմպելի մը խմելով ինքզինքը թունաւորած է և ամուսնոյն կողմէ ղրկուած է Մօտայի հիւանդանոցը։ Անմիջապէս քննութեան ձեռնարկուելով, հարցաքննուեցաւ կինը որ յայտարարեց թէ ամուսնոյն Քոչոյի ամենօրեայ խոշտանգումներուն, ծեծին ու կռիւին չկրնալով դիմանալ, կեանքէն յուսահատած էր և մօտակայ նպարավաճառ Թոտորիչէն 40 փարայի ասիս սիւլիմէ (Թուզ բուլը) առնելով խմած էր, մեռնելու համար։ Ոստիկանութիւնը հարցաքննեց նաև ամուսինը Քոչոն որ պատասխանեց թէ ծեծէ տեղեկութիւն չունէր։ միայն կինը ըսած էր որ «քիչ մը անհանգիստ եմ, չուկայի դեղարանը երթամ բան մը առնեմ». գացած և վերադարձին հակցած էր թէ ասիս խմեր է։ Նպարավաճառ Թոտորիի խանութը խուզարկուելով երկու օխանոց չիչ մը նոյն թթուէն գտնուեցաւ և գրաւուեցաւ։ Նպարավաճառն ալ ձերբակալուեցաւ։

ԹՐԸՍԹԻ ԴԵՐԸ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Շատ անգամ կը տեսնենք որ վաճառականական միեւնոյն ապրանքը, որ Ամերիկայի գործարաններէն կ'արտադրուի, և հոն պէտք է աւելի ժան ծախսի, Եւրոպայի կամ Թուրքիայի մէջ աւելի ժան է։ Արդարեւ զարմացնող պարագայ մըն է սա։ Օրինակի համար. կարի մեքենայ մը Ամերիկայի մէջ 10 և աւելի ոսկիի կը գնուի, մինչդեռ նոյն կարի մեքենան կարելի է գտնել Խարբերդի մէջ 5 ոսկիի և Թերեսս աւելի ժան. Նոյնպէս միս աղալու նո՛յն մեքենան երբ Ամերիկայի մէջ մէկ ոսկի կը ծախսի, Ամերիկայէն հապարատոր մղոններ հեռու երկրի մը մէջ 20 ղրշ.ով կարելի է գտնել. այսպէս շատ ապրանքներ մինչ կէս և շատ անգամ կէսէն ալ վար գնով կը ծախսուին Ամերիկայէն դուրս։ Ասոր միակ պատճառը Թրբսդն է։

Թէ ինչ է Թրբսդը։ Ամերիկայի մէջ ընկերութիւններ կան, որոնք գործարաններ ամբողջ իրենց հաշիւին բանեցնել կուտան, անոնց գործարանատէրերուն որոշ ու մեծաքանակ գումար վճարելով. գործարանատէրերը առուտուրի այս եղանակը չահաւետ նկատելով, կը համաձայնին ընկերութեան հետ, և այս համաձայնութենէն վերջ գործարանին ամբողջ արտադրութիւնը ընկերութեան կը վերաբերի։ Ահա այս գնումը, իր սեփականութիւնն ընելու եղանակն է որ Թրբսդ կը կոչուի։ Ամերիկայի մէջ քիչ ժամանակի մէջ Թրբսդը այնքան տարածուած է որ գրեթէ գործարաններու մեծագոյն մասը այսօր Թրբսդի տակ կը գտնուի։

Ընկերութիւնը այս կամ այն գործարանը Թրբսդի տակ առնելէ վերջ, կ'սկսի որոշ գիներ դնել իր տրամադրութեան տակ գտնուած ապրանքերուն։ բնաւ վախը չունի թէ՝ պիտի վնասէ. ժողովուրդը ուշ կամ կանուխ պիտի համակերպի՝, որովհետեւ օտար ապրանքներու համար մաքերը այնքան բարձրերն են որ, ո՛և է օտար տէրութիւն չկրնար իր ապրանքները Ամերիկայի մէջ տեղադրել։ Թրբսդի ընկերութիւնը ապահով, աւանդ մը բացակիցի վախին իր ապրանքները ուղղած գիներովը ժողովուրդին կը ծախէ։

Ընկերութեան ձեռքին մէջ մաքսափակութիւնը զէնք մըն է ժողովուրդին յամառութեան դէմ։ Գործարանատէրը ու ընկերութիւն իրենց շահերը կը հաշտեցնեն իրարու հետ. օտար հրապարակներէ ներմուծուող ապրանքներու համար դրուած մեծ մեծ մաքսերը ազատ ասպարէզ կուտան ընկերութեան և այսպէս ժողովուրդը գիտնալով մէկ տեղ ինքզինքը ընկերութեան կեղեքումին կը յանձնէ։

Մաք Քինլիի օրերէն մնացած այս դրութիւնը, Ամերիկայի մէջ ապրանքներու շատ քիչ սպառումով անգամ կրնայ իր դրամագլուխին հետ մեծկակ շան մըն ալ բերել, քանի որ ամէն ապրանք, որ Թրբսդի տակ գտնուի, առանց բացառութեան իր գինին կրկին, երեքկին և աւելի գինովը կը ծախուի։

Թրբսդի ընկերութիւնը իր դրամագլուխին հետ մեծ շան մըն ալ յառաջ բերելէ վերջ անվախ կը սկսի մրցիլ օտար առևտրական հրապարակներու հետ. իր ապրանքները կրնայ ծախել շատ ժան ու կը ծախէ ալ, որովհետեւ ամէնէն ժան գինն ալ տոկ իր շահն է և ո՛չ ուրիշ բան։ Ասոր համար է որ կը զարմանանք, երբ կը տեսնենք որ ո՛է ապրանք մը գնելու համար Ամերիկայի ժողովուրդը մինչեւ գործարանին դուռը կ'երթայ ու սուղ կը գընէ մինչդեռ հեռաւոր երկիրներու մէջ ապրող մը, առանց ո և է մտահոգութեան, ճամբայի և այլն ծախսերու, աւելի ժան կը գնէ։

Ահա Թրբսդին դերը վաճառականութեան մէջ։

Ուրախալի ըսել որ նոր նախագահը Բուզվէլթ մտադրութիւն ունի վերացնելու այդ Թրբսդը, աւելորդ է ըսել թէ՝ ամէնէն մեծ գործերէն մէկն է որ ըրած պիտի ըլլայ Բուզվէլթ իր նախագահութեան չրջանին մէջ, քանի որ ժողովուրդը անխիղճ կեղեքումէ մը ազատած պիտի ըլլայ։

Ակնդէտ կը սպասենք Թրբսդի չնչումին, թէ՝ ոչ յուսալի։

Պոսբրն ԹՂԹԱԿԻՑ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՎԻԵՆՆԱ, 21 հոկտ.— Աւստրիական կառավարութիւնը ծանոյց Ռուս կառավարութեան թէ պիտի մասնակցի Լահէի խաղաղութեան նոր դեսպանախորհուրդին։

ԲԱՐԻԶ.—Ռումանիոյ թագաւորը Ռումանական Աստղ պատուանշանին Մեծ Խաչը տուաւ Ֆրանսայի վարչապետ Մ. Ռուվիէի։

— Ուայինկթընէն կը հեռագրուի թէ Ֆրանսայի կողմէ Վենէցուէլայի տրուելիք վերնագիրը պատրաստուած էր սակայն Միացեալ Նահանգաց արտաքին գործոց նախարարին եւ Ուայինկթընի ֆրանսական դեսպանին միջեւ դեռ բանակցութիւնները կը չարունակուին, վէճը խաղաղութեամբ կարգադրելու համար։

ԼՈՆՏՈՆ.—Կը ծանուցուի թէ Լոնտոնի և Բարիզի ելմտական մեծ հաստատութիւնները համաձայնութեան մը գալու վրայ են, ժամանակ մը ի վեր ոսկեհանքերու համար Ֆրանսայի և Անգլիոյ միջեւ առաջ եկած անհաճոյ զգացումները մեղմացնելու համար։

ՄԱՏՐԻՏ.—Սպանիոյ պաշտօնաթերթը կը ծանուցանէ թէ Պավիէրայի ֆերտինանտ իշխանը նշանուեցաւ Մարիա Թերէզա իշխանուհիին հետ։ Ամուսնութիւնը յունուարի վերջերը պիտի կատարուի։

ԼՈՆՏՈՆ.—Հոչակաւոր դերասան Հէնրի Լովինկի Թաղումը կատարուեցաւ Ուէսթմինսթրի աբբայարանին մէջ, արուեստագէտներու, գրագէտներու և քաղաքական անձնաւորութեանց ներկայութեան։ Կայզէրի իշխանը և իշխանուհին ալ ներկայացուցիչներ ղրկած էին։ Անգլիոյ թագուհին սպիտակ չուշանէ չինուած ծաղկեպսակ մը ղրկած էր մեծանուն ողբերգակին դագաղին վրայ դրուելու համար։

ԲԵՌԵՐՍՊՈՒՐԳ, 20 հոկտ.—Պաշտօնաթերթը կը հրատարակէ Ճաբոնի հետ կնքուած հաշտութեան դաշնագրին ռուսերէն ու ֆրանսերէն կրկին օրինակները։ Սակայն ատոնցմէ առաջ հրատարակուած է Նիքոլա կայսր հետեւեալ յայտարարութիւնը.—

«Շնորհիւ Աստուծոյ, մենք, Նիքոլա Բ. կայսր և ինքնակալ համայն Ռուսիոյ, Թագաւոր-Զար Լեհաստանի, մեծ դուքս Ֆինլանտիոյ եւայլն, կը յայտարարենք մեր բոլոր հաւատարիմ հպատակներուն.—Ներկայ տարուան օգոստոս 23ին մեր արտօնութեամբ մեր պատուիրակները Բորթսմութի մէջ կընքեցին Ռուսիոյ ու Ճապոնի միջեւ հաշտութեան վերջնական դաշնագիրը որ մեր կողմէ վաւերացուցուհի։ Ելնելով մեր երկրին զրկեց արիւնալի պատերազմի մը փորձութիւնները ու աղէտները։ Այդ պատերազմին մէջ մեր փառաւոր զինուորները բազմաթիւ քաջագործութիւններ և անհուն անձնուիրութիւններ ցոյց տուին իրենց յամառ պայքարին մէջ՝ քաջարի և զօրաւոր հակառակորդի մը հետ։ Ամէնուն համար այնքան ծանօթ է այդ պայքարը աւարտած է և մեր կայսրութեան արեւելեան մասը նորէն կը դառնայ դէպի խաղաղ բարգաւաճում բարի դրացնութեամբ Ճապոնի կայսրութեան հետ, որ ակէ վերջը բարեկամէ մեզի։ Խաղաղութեան վերահաստատումը ծանուցանելով մեր սիրելի հպատակներուն, համոզուած ենք որ մեզի հետ պիտի աղօթեն Ամենակարողին օգնութեան համար, անդրդուելի հաւատքով, և աստուածային օրհնութիւնը պիտի հայցեն մեզ սպասող մեր ընդարձակ աշխատութեանց, որոնք պիտի յատկացուին Ռուսիոյ ներքին կազմակերպութեան ամրապնդմանը ու կատարելագործմանը։»

ԼՈՆՏՈՆ.— Սրբ Լուսարտ կրէյ ընտրողներու առջեւ խօսած ճառին մէջ ըսաւ թէ Անգլիոյ արտաքին քաղաքականութիւնը հիմնուած է Մ. Նահանգաց հետ բարեկամութեան, Ճապոնի հետ զինակցութեան և Ֆրանսայի հետ համաձայնութեան վրայ, և թէ եւրոպական տէրութեանց մէջ Ռուսիոյ դիրքին վերահաստատումը փափաքելի է։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

8/21 Հոկտեմբեր 1095

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈԼԻՏԷ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ Օ.Ո.	97.25
Երէկուան էն բարձր գինը »	97.27
» էն վար գինը »	97.23½
ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	131.75
Երէկուան էն բարձր գինը »	131.87½
» էն վար գինը »	131.50
Շիրքէթը Խայրիէ	35.—
Օսմանեան Պանք	611.—
Տէրքոսի Ղուրի ընկ.	245.—
Քարափ կ. Պոլսոյ	516.—
Քրէտի Ֆոնսիէ Էժիբսիէն Ա.	313.—
» « » Բ.	269.50
Պանք Նաս. Կրէս.	429.—
Թրամվայի բաժնեթուղթ	7.40
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա. Ո	16.10
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	3.80
Լաւրիում ֆր.	53.—
Թրանսվալ »	75.—
Բէյժիի պարտաթուղթ ֆրանք	384.—
Ռուսական 4% 1901	93.30
Ճաբոնական 4 %	90.63
Սպանիական արտաքին	92.95
Անգլիական Քոնսոլիտէ Ա. Ո.	88.63
Ֆրանսական Ռանթ ֆր.	99.45
Լոնտոն 3 ամիս	109.25
Բարիզ »	22.93
Վիէննա չէք ֆիորի.	21.94
Պէրլին անտակոս չէք մարք	18.66
ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ	
Օսմ. ոսկին 100 ղ.էն	ղ. փր.
Մէճիտիյէ արծաթ	107.29
Անգլիական ոսկի	109.32
Ֆրանսական ոսկի	87.10
Քրիմիք	51.04

«ՄԱՆԶՈՒՄԷԻ» ՈՍԿԵՐՈՒԱԿԱՆ ԹԵՐԹՕՆԸ
ԳՐԵՑ
ՕԹԹՕ ԼԷՆԿՈՒԻ

— 19 —
ԹԱՐԳՄԱՆԵՑ
ՍԻՄՈՆ ՉԷՕՄԼԻՋՃԵԱՆ

Չնաշխարհիկ Ադամանդներուն Խորհրդաւոր Գողութիւնը

Զ.

ՄՐ. ՊԷՐՆՍ ՄԻՋՈՑ ԿԸ ԽՈՐՀԻ

Տասը վայրկեան անցաւ այսպէս, որ անվերջանալի երեւցաւ Մր. Պէրնսի։ Մր. Թօրէ, վերապէս Մր. Պէրնսի աչքերուն մէջ նայելով չեչտակի, ըսաւ անկեղծ զարմանքով մը,

—Ինչէ՞ն գիտցաք որ բժիշկ եմ։

—Չեմ հասկնար, ըսաւ Մր. Պէրնս ցած ձայնով։

—Մր. Պէրնս, դուք դիս այս սենեակը բերիք և ըսիք որ բան մը հարցնել կ'ուզէիք։ Երբ ներս մտայ և մարմինը տեսայ, անմիջապէս հասկցայ որ խաղ մըն էր։ Զարմանքով կը հարցնէի ես ինծի թէ ինչո՞ւ հոս բերիք զիս և լռութիւն կը պահէի։ Դուք ալ լուռ կը մնայիք։ Շատ լաւ։ Ինչ որ կրցայ եզրակացնել, սա էր թէ այս կինը սպաննուած էր և թէ կարծելով որ ես բժիշկ եմ, կը փափաքէիք մասնագէտ անձի մը օժանդակութիւնը վայելել։ Զարմացայ որ ի՞նչ բան ենթադրել տուաւ ձեզի որ ես բժիշկ եմ։ Ատոր համար էր որ այն հարցումը ըրի ձեզ։ Հասկցա՞ք հիմա։

—Այո՛, ըսաւ Մր. Պէրնս յուսախաբ։ Լաւ ուրեմն, ըսեմ ձեզի որ ձեր բժիշկ ըլլալը չէի գիտեր և թէ հոս բերի ձեզ հարցում մը ընելու համար։

—Իրա՞ւ, բ՞նչ հարցում է։

—Կրնա՞ք ըսել թէ այս կինը ո՞վ է։

—Զարհաղանց պահանջում մըն է ադ։ Ակնթարթաջ երբեք տեսած չեմ այս կինը։ Ուրիշ հարցում ունի՞ք։

—Ո՛չ։

—Ուրեմն, մնաք բարով։

Մր. Թօրէ քաղաքավարութեամբ խոնարհեցաւ, ձեռնոցը շտկեց և դէպի դուռը գնաց դուրս ելնելու համար։ Մր. Պէրնս փութաց անոր ճամբան գոցել, որպէսզի ըլլալով միջոց չտալ որ Մր. Միչըլն իմացնէ։ Դուռը ինք բացաւ, դուրս հանեց Թօրէն և անոր երեսէն նայեցաւ։ Ան ատեն Մր. Միչըլ ներս մտաւ և սպաննուած կնոջ մարմինը տեսաւ։ Եթէ Մր. Թօրէ ամենափոքր յուզում մը ցոյց տուած չէր դիակը տեսած ատեն, ընդհակառակն Մր. Միչըլ, հազիւ թէ ակնարկ մը ձրգած, սոսկումի ճիչ մը արձակեց և քանի մը քայլ մօտենալով դիակին, պոռաց։

—Ի՞նչ կը նշանակէ ասիկա, Մր. Պէրնս։

—Ի՞նչ կը նշանակէ մի, աւելցուց Մր. Պէրնս հանդարտ դէմքով մը։

Երկու մարդիկը քանի մը վայրկենի չափ իրարու երես նայեցան։ Յետոյ Մր. Միչըլ աչքերը վար առաւ և մրմնաց։

—Անխելքին մէկն եմ։

Եւ անդին դարձաւ նորէն դիտելու համար դիակը։ Վայրկեան մը ետքը ետին դարձաւ և իր սովորական պաղարիւնութիւնովը ըսաւ,

—Բօիք որ ինծի բան մը պիտի հարցնէիք։

—Այո՛։ Կը փափաքիմ որ ըսէք թէ ո՞վ էր այս կինը։

—Այսինքն ո՞վ էր այս կինը, ըսել կ'ուզէք։ Ռօզ Միչըլն էր։

—Ա՜հ, կը ճանչնայի՞ք ուրեմն։

—Խոստացած էի մէկ հարցումի միայն պատասխանել և պատասխանեցի։

—Խոստովանեցաք ճանչնալնիդ։

—Ասիկա չէք կրնար ապացուցանել։

—Իրա՞ւ կ'ըսէք։ Բայց վկաներ ունիմ։ Տեարք, մէջտեղ ելէք եթէ կը հաճի՞ք։

Դուռ մը բացուեցաւ և երկու բժիշկներ ներս եկան։

Մր. Պէրնս շարունակեց,

—Ի՞նչ պիտի ըսէք հիմա։

—Շատ երախտապարտ եմ ձեզի որ այսքան շուտ իմացուցիք առանձին չըլլալնիս։

Մր. Պէրնս չրթունքը խածաւ այս հեգնական խօսքերը լսելով, և Մր. Միչըլ տոքդրներուն դարձաւ ու շարունակեց,

—Տեարք, ուրախ եմ որ հոս անցած դարձածը լսեցիք։ Կրնաք իբր վկայ կանչուիլ։ Եթէ ձեր յիշողութիւնը սուր է, կը խոստովանիք որ Մր. Պէրնս հարցուց ինծի թէ ո՞վ է այս կինը և ես ալ պատասխանեցի իր խօսքը չտկելով, «Ռօզ Միչըլն էր»։ Ճի՞շդ է։

—Շա՛տ ճիշտ, պատասխանեց տոքդորներէն մէկը։

—Մր. Պէրնս կը պնդէ որ այս կինը, զոր ճանչցած եմ, անծանօթ չէր ինծի։ Ես առ առաւելն ընդունեցայ որ անունը գիտէի, ինչ որ տարբեր բան է։

—Ատկէ աւելի՞ն ընդունեցաք, պատասխանեց Մր. Պէրնս զուարթօրէն։ Այս անկենդան մարմնոյն անուն մը տալ կարենալու համար պէտք է մօտէն ճանչցած ըլլաք զայն։

—Իրաւունք ունիք, Մր. Պէրնս, պէտք է դէմքն ալ տեսած ըլլալ։ Այսպէս է որ կը ճանչնամ նաև դերասան Լիլիրն Ըսէլի անունն ու դէմքը։ Ե. Թէ անոր դիակին ինքնութիւնը հաստատէի, ապացոյց մըն է որ անձնապէս կը ճանչնամ զայն։

—Անշուշտ ո՛չ։ Բայց չէք կրնար պնդել որ այս կինը ձեզի ծանօթ ըլլայ միեւնոյն եղանակով։ Ռօզ Միչըլ անուանի կին մը չէր։

—Ինչէ՞ն գիտէք։

—Անուանի՞ էր։

—Ատիկա ուրիշ խնդիր է, որուն պատասխանել չեմ ուզեր վկաներու առջեւ։ Եթէ կը հաճիք մինչեւ տունս գալ հետիոտն, ձեռքէս եկածը պիտի ընեմ բացատրելու համար ձեզի թէ ի՞նչպէս կրցայ հաստատել դիակին ինքնութիւնը, առանց անձնապէս ճանչցած ըլլալու այս կինը։

—Անշուշտ կուգամ, վանդի պէտք է որ լուսաբանեմ այս գաղտնիքը։

Եւ միասին դուրս ելան և հինգերորդ ծառուղիէն անցան լռութեամբ։ Մր. Միչըլ անշուշտ կը խորհէր իր գտնուած դժուարին դիրքին վրայ և Մր. Պէրնս շատ գոհ էր և բացատրութիւնը փութացնելու պատճառ մը չունէր։ Այսպէս ժամանակ գտաւ մտովի քանի մը նօթեր առնելու, որոնք սա բառերուն մէջ պիտի ամփոփուէին եթէ գրի առնուած ըլլային,

—Ինչո՞ւ այս երկու մարդիկը ցնցուեցան երբ ըսի թէ ադամանդները կառախումբէն դուրս պոռուած էին։ Պատճառը սա չէ՞ որ երկուքն ալ տեղեակ էին այս իրողութեան։ Եթէ ասիկա ճիշտ է, Թօրէ գիտցած ըլլալու է, վանդի շատ կարելի է որ գողը ի՞նք եղած ըլլայ։ Այս պարագային կա՛մ Միչըլ մեղսակից մըն է կամ տեսած է միւսին կողմէ կայարանի մը մէջ պարկին պահուելը։

(Շարունակելի)

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԹՍՇՃԵ'ԼՆ ԱՏՍՄՆԱԲՈՅԺ

Վկայեալ Կայս. Բժշկ. վարժարանեն եւ պաշտօնական ատամնաբոյժ
Ազգ. Հիւանդանոցի

Այս անգամ իր բնակարանը Լանկայ Թուլուսայ Մէյտանը թիւ 64 իր նոր տունը փոխադրած ըլլալով, կը խնդրէ ազնիւ յաճախորդներէն որ հաճին պէտք եղած ժամանակ դիմել վերոգրեալ հասցէին։

Մեծ խնամքով կը դարմանէ փտած ամէն տեսակ ակռաներ և լիսեռի տեսակ տեսակ հիւանդութիւններ, նոյնպէս վերջերս Եւրոպայէ բերել տուած գործիքներու միջոցաւ խիստ ճարտարօրէն կը պատրաստէ և կը զետեղէ բնականին յար և նման արհեստական ակռաներ։

Ինչպէս միշտ ցարդ, այժմ ալ կը շարունակէ իր այցելութիւնները շաբաթը երկու օր կէս օրէ վերջ Մաքրիգիւղ Սթայլոյ Ճարտէսի, Սաեփան էֆ. Թէրզեանի դեղարանը և Սամաթիոյ Գողոս էֆ. Անուշեանի դեղարանը։

ԶՐԻ ԴԱՐՄԱՆՈՒՄ

աղքատներուն եշ.օրեր կէս օրէ վերջ. իր բնակարանին մէջ։ 50—10

ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ՆԻՒԹԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Դիմել՝ Օ'ԶԱՒԹԻՒԼԸ ՏԷ ՊՕԶԱՌ
Վ. ԱՃԱՌՈՍՏՈՒՆԸ
(Ա. Մ. ԳԱՐԻՊԵԱՆ)
44, Եիւքսէք Գայտրըմ, 44
ՂԱԼԱԹԻԱ, Կ. ՊՕԼԻՍ 3—20

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՆՈՐ ԳՐԱՏՈՒՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԷԼԷՃԵԱՆ
ՁԱԳՄԱԳԱՃԼԱՐ, ՄԵԾ ՆՈՐ ԽԱՆ

Գելէճեան գրատունը պարիս ունի ծանուցանել դպրոցական մարմիններու — հոգաբարձու, անօրէն, տեսուչ, ուսոյց ուսուցիչ— թէ ի վիճակի է յառաջիկայ ուսումնական տարեշրջանին խնամով, ու փութով հայթայթել Մէարիֆէն արտօնուած Օսմ. եւ Հայերէն ամէն տեսակ գիրքեր։ Դրատան նպատակն եղած է յաճախորդին շահուն մէջ փնտռել իր շահը։ Իր գտած համակրութեան պայծառոյն է յաճախորդներուն մեծ թիւը որ կը ստուգուայ հետզհետէ։ Փորձ մը միայն կը բաւէ հաճկնալու գրատան գործառնութեան եղանակը։ Փոփոխներուն ձրի կը դրկենք յառաջիկայ 1905-906 տարեշրջանի համար իւրաքանչիւր դասընթացքի վրայ պատրաստուած դասագրքերու ցանկը։ 30—24

ՏՕՔԹ, ԽԱՉԻԿ ՓԱՓԱՋԵԱՆ

Պահնէ Գարու, եաճարավաճառ
Հանի Պէիր էֆ ի դէմը իր մասնաւոր դարմանատունը թիւ 19
ամէն օր ժամը 5—11

Նոյնպէս՝ Կէտիկ Փաշա, Միւսէլիմ փողոց, Լուսին դեղարանը ամէն առաւօտ մինչեւ ժամը 5.

Ամէն անոնք որոնք կը տառապին ծննդական գործարաններու հիւանդութիւնով կրնան դիմել վերոյիշեալ կարգ եւ փորձառու բժշկին, որ երկար տարիներ գաւառներու մէջ իր արուեստը ի գործ դրած և հիմա եկած հաստատուած է վերոյիշեալ տեղերը։ Ցարդեալի բժիշկը իր ծանօթ ժամանակութիւնով կը խստանայ քիչ ժամանակի մէջ կատարելագէս բժշկել իրեն դիմող հիւանդները։ Հիմնդարձի օրերը ձրի։ 20—14

ՆՈՐ ՃԱՇԱՐԱՆ

Պահնէ Գարու. Իզմիր Փողոց, հանդերձավաճառ Մ. Բիւթայի դերձակատան կից բացած եմ թիւ 4 ճաշարան մը որ երկար տարիներէ ի վեր նոյն կողմերը ճաշարանպետութիւն ընող կավրիլ Անասասիանին վարչութեան տակ կը գտնուի։ Ցանխորդները չատ գոհ պիտի մնան ասպասներէն, կերակուրներէն և պաշտանէից կենցաղագիտութենէն։

01—13 ԱՐՈՍԴՕՂԱՖԻ ՔԱՑԱ ՕՂԼՈՒ

ՕՆՆԻԿ ՀԱՃԻՍԱՐԻՄ

ՇԱՔԱՐԵՂԷՆԻ ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
Բերա, Բանկալթի, Պէօյիւքտէրէ Ճասսքսի
Թիւ 38 եւ Ադանամի, թիւ 124

Այս վաճառատունց մէջ կը ծախուին Եւրոպական և Օսմանեան ամէն տեսակ ընտիր շաքարեղէններ, բաստաներ, լոքումներ, լիքէօրներ, իքսիրներ, հարսնիքի, նշանտուքի և կնունքի յատուկ զարդարուն շաքարեղէններ, ամէն տեսակ անուշեղէններ, եւն. եւն.։

Կ'ստանձնէ հարսնիքներու պատարագութիւնը, գոհացուցիչ և դիւրամատչելի պայմաններով։ Կը գտնուի նաեւ ԸՆՏԻՐ ՊԱՂՊԱՂԱԿ, մանաւանդ Բանկալթիի խանութին մէջ, ուր կրնան յաճախել Բանկալթիի ընտանիքները և խիստ գոհ պիտի մնան։

Այս վաճառատունը բնաւ առնուութիւն չունի ուրիշ ո՛ և է նմանօրինակ հաստատութեան հետ։ 50—26

Ա. ԱՆԳԱՔԱՇԵԱՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Սգերլիք
Դրամագլ. աւելի քան 13,000,000
Տարեկան գանձում տոկոսէ և ապահովագիրէ 4,162,578
Անգլ. ապահովագրական ընկերութիւն հրդեհի դէմ եւ կեանքի վրայ
Որ այժմ ձուլուած է Ռ.ՕԹԸԼ ապահովագրական ընկերութիւնն ենթ

Հրդեհի դէմ ապահովագրութիւն ամէն տեսակ տեփականութիւններու վրայ, — քարէէն և փայտէէն կալուածներ, առեւտրական թանգեր, ապրանքներ, եւն. եւն.։

Լանքաշիր միշտ նպաստաւոր եղած է ամէն կարուստ արդ և արդար կերպով կարգադրելու համար։

Իր դրամագլխին 13,062,125 անգլ. ոսկի բարձր թիւը բացարձակ ապահովութիւն մը կ'երաշխաւորէ ապահովագրեալներուն։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆԵՐ
ԼԻՎԷՐՊՈՒԼ, թիւ 1' ՆՈՐԹ ՃՕՆ ՍԴՐԻԴ
ԼՈՆՏՈՆ, 28' ԼՕՄԳԱՐՏ ՍԴՐԻԴ
ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼ Կ. ՊՈԼՍՈՅ
ՊՕՆՏ ԴԷԼԼԷՐ ԵՒ ԸՆԴ.
Նո. 4 և 5 Գիւլիւք Թիւնէլ խան
Դեր. Գործակալ Էֆէրնեֆի
ՄԱԳՍՈՒԴ Ց. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ

Ուրիշ դեր գործակալութիւններ ունի Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ։ 50—32

ԷՊՕՆՕՄԻԱ ՊԱՆԹ
(EPARGNE-CHANCE)
Ն. ԲԱԲԱԶՕՂԼՈՒ ՎԷ ԾԻՒՐԷՔԵԱՍԸ
ՊԱՆԳԱՍԸ

ՍՔԱՆՊՕԼՏԱ ՍԻՐՔԷՃԻՏԷ ՔԷՕԲՐԻՒԼԻ ԽԱՆԸՆՏԱ
ՆՈՒՄԷՐՕ 26

ԱԹԷՐԼԸՐ տլբզ Թէէթիյթլա հէր տարիլիւ իքթամիյէլի վէ ֆիթլի թահվիլաթ
ԳՕՆԹՕ ԻՏԻԼԻՐ, գուբօնլար վէ իսապէթ օլունան թահվիլաթ
ԱՎԱՆՍ ՎԷՐԻԼԻՐ էհամ իւզէրինէ ավէ ոզ ֆիթլի օլմագ իւզրէ
ԹԱՀԳԻԴ ԻՏԻԼԻՐ ժէճճանէն, պիւճիւմէ թահվիլաթքն իսապէթ իլաուպ իթմէթիկի.
ԱԹԷԼԸՐ Իզմիր Համիտիյէ Սէնայի մէզքէթլի վէ սոիր բուխարթը բիլանգո պիլէթլերի
ՍԻԿՈՒՐԹԱ ՕԼՈՒՆԸՐ հարիգէ գարնը էպնիյէ վէ մսպիլեա։

ԻՍԹԱՐ. — Կէրէք բիացմըզ վէ կէրէքսէ վիլայաթը Շահանէ իչին ճիաամ սաէնթլէրէ իհթիյաճ վար սբբ։ Տօկսան գօմիսիօն վէրիլիր։ Գալ խուսուսա եա սոյրուսան սոյրայա եախսա մէքթուպ իլէ Բէօբրիւլիւ խանընսա վագզ միսիրէյէթը ուժումիյէյէ միւրաճաաթ իսթիւ։ 29—50

— Ո՛չ։

—Ուրեմն, մնաք բարով։

Մր. Թօրէ քաղաքավարութեամբ խոնարհեցաւ, ձեռնոցը շտկեց և դէպի դուռը գնաց դուրս ելնելու համար։ Մր. Պէրնս փութաց անոր ճամբան գոցել, որպէսզի ըլլալով միջոց չտալ որ Մր. Միչըլն իմացնէ։ Դուռը ինք բացաւ, դուրս հանեց Թօրէն և անոր երեսէն նայեցաւ։ Ան ատեն Մր. Միչըլ ներս մտաւ և սպաննուած կնոջ մարմինը տեսաւ։ Եթէ Մր. Թօրէ ամենափոքր յուզում մը ցոյց տուած չէր դիակը տեսած ատեն, ընդհակառակն Մր. Միչըլ, հազիւ թէ ակնարկ մը ձրգած, սոսկումի ճիչ մը արձակեց և քանի մը քայլ մօտենալով դիակին, պոռաց։

—Ի՞նչ կը նշանակէ ասիկա, Մր. Պէրնս։

—Ի՞նչ կը նշանակէ մի, աւելցուց Մր. Պէրնս հանդարտ դէմքով մը։

Երկու մարդիկը քանի մը վայրկենի չափ իրարու երես նայեցան։ Յետոյ Մր. Միչըլ աչքերը վար առաւ և մրմնաց։

—Անխելքին մէկն եմ։

Եւ անդին դարձաւ նորէն դիտելու համար դիակը։ Վայրկեան մը ետքը ետին դարձաւ և իր սովորական պաղարիւնութիւնովը ըսաւ,

—Բօիք որ ինծի բան մը պիտի հարցնէիք։

—Այո՛։ Կը փափաքիմ որ ըսէք թէ ո՞վ էր այս կինը։

—Այսինքն ո՞վ էր այս կինը, ըսել կ'ուզէք։ Ռօզ Միչըլն էր։

—Ա՜հ, կը ճանչնայի՞ք ուրեմն։

—Խոստացած էի մէկ հարցումի միայն պատասխանել և պատասխանեցի։

—Խոստովանեցաք ճանչնալնիդ։

—Ատիկա չէք կրնար ապացուցանել։

—Իրա՞ւ կ'ըսէք։ Բայց վկաներ ունիմ։ Տեարք, մէջտեղ ելէք եթէ կը հաճի՞ք։

Դուռ մը բացուեցաւ և երկու բժիշկներ ներս եկան։

Մր. Պէրնս շարունակեց,

—Ի՞նչ պիտի ըսէք հիմա։

—Շատ երախտապարտ եմ ձեզի որ այսքան շուտ իմացուցիք առանձին չըլլալնիս։

Մր. Պէրնս շրթունքը խածաւ այս հեգնական խօսքերը լսելով, և Մր. Միչըլ տոքդորներուն դարձաւ ու շարունակեց,

—Տեարք, ուրախ եմ որ հոս անցած դարձածը լսեցիք։ Կրնաք իբր վկայ կանչուիլ։ Եթէ ձեր յիշողութիւնը սուր է, կը խոստովանիք որ Մր. Պէրնս հարցուց ինծի թէ ո՞վ է այս կինը և ես ալ պատասխանեցի իր խօսքը չտկելով, «Ռօզ Միչըլն էր»։ Ճի՞շդ է։

—Շա՛տ ճիշտ, պատասխանեց տոքդորներէն մէկը։

—Մր. Պէրնս կը պնդէ որ այս կինը, զոր ճանչցած եմ, անծանօթ չէր ինծի։ Ես առ առաւելն ընդունեցայ որ անունը գիտէի, ինչ որ տարբեր բան է։

—Ատկէ աւելի՞ն ընդունեցաք, պատասխանեց Մր. Պէրնս զուարթօրէն։ Այս անկենդան մարմնոյն անուն մը տալ կարենալու համար պէտք է մօտէն ճանչցած ըլլաք զայն։

—Իրաւունք ունիք, Մր. Պէրնս, պէտք է դէմքն ալ տեսած ըլլալ։ Այսպէս է որ կը ճանչնամ նաև դերասան Լիլիրն Ըսէլի անունն ու դէմքը։ Ե. Թէ անոր դիակին ինքնութիւնը հաստատէի, ապացոյց մըն է որ անձնապէս կը ճանչնամ զայն։

—Անշուշտ ո՛չ։ Բայց չէք կրնար պնդել որ այս կինը ձեզի ծանօթ ըլլայ միեւնոյն եղանակով։ Ռօզ Միչըլ անուանի կին մը չէր։

—Ինչէ՞ն գիտէք։

—Անուանի՞ էր։

—Ատիկա ուրիշ խնդիր է, որուն

ՉԿԱՆ ԻՐՈՂԻ ՊԷՏՔ ՈՒԼԵՑՈՂՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ ՄԸ

Գիտութիւնը այսօր ի՛նչ ճշմարիտ հրաշալիքներու ականատես եղած է ձեռնի ի գործածող անձերու հանդէպ, ուստի կ'ուզէ՞ք օգտուիլ գիտութեան այս առաւելութիւններէն, խմելէք միմիայն Մօ ի՞ի անոր ձ ան իր. ստակ-ոյն գ-ուայի է որ այս հրաշալի իւրը հրապարակեցաւ վրայ, մեծ մասամբ երկրորդ տեսակէն գանուելով, զրկուած է իր մէջ պարունակած ազդեցիկ յատկութիւններէն և անանք փոխանակ գնացատ ի՛ արդիւնքներ ապրուս ձեզ, ընդհակառակ առողջութիւն ի՛ն խանգարելու միայն կը ծառայեն։

Ուստի եթէ կ'ուզէք խմել զուտ և անխառդխ ձ ան իւղ, հաճեցէք

ԴԻՄԵԼ ԽԱՉԻԿ ՖԷՍՃԵԱՆԻ ԴԵՂԱՐԱՆԸ

Մահմուտ Փաշա Պաշի. «պօղոչանի»ին դէմ, թիւ 261

ուր պիտի գտնէք հոն ձեր ճաշակին և ձեր սահմանին խիստ ախորժելի և դիւրամարս առանց հոսի Նորվէկիոյ հանրածանօթ ան (Բէքէր-Մօլլեր) ֆապրիքայի ձկան իւղին առաջին տեսակը, որ այս տարի եւս մասնաւոր յանձնարարութեան մը համաձայն բերել տրուած ըլլալով կը ծախուի Թէ՛ մանաւոր չիշերու մէջ և Թէ քաջով։

Սոյն ձկան իւղը ամէնէն դժուարամարս և ամէնէն փափկա-գլ տասմոքքի համար իսկ խիստ ախորժելի ըլլալով Թէ՛ մեծերու և Թէ՛ ախտակազմ պզտիկ աղջոց միակ դեղն է, որ կրնայ խիստ դիւրութեամբ խմուիլ և կը բուժէ կուրծքի, մորթի, բսխորբիթի, սրբանայի, քիլարիտութիւն. ուժաթափութիւն, նիհարութիւն և ասանց նման խել մը հիւանդութիւններ։ Ուստի ամէն անանք. որոնք կը փափաքին խմել Թէ՛ ամառ և Թէ՛ անարատ ձկան իւղ, Թող հաճին դիմել դեղարանս, գնելով պզտիկ քանակութիւն մը որով կրնան ստուգել հրաշագործութեանս ճշդութիւնը։

Հոս անգամ մը եւս կը կրկնենք Թէ՝ Դեղարանս որ Պաշ. Հասարակութեան շնորհիւ ջերմ ընդունելութեան արժանացաւ իր ուղղամիտ գործունէութեամբը, դեղերուն Թարմութեամբը, դեղագիրերու ճշդապահ պատրաստութեամբը, գիներու չափաւորութեամբը և արուեստին խղճամիտ գործադրութեամբը միշտ գոհ ձգելով իր ազնիւ յաճախորդները եւ ասոյց ամէնուն կը միանայ դեղարանիս գլխաւոր պզտուկն ալ ոյ որ է ՈՒՂՂՈՒԹԻՒՆ. կը յուսանք որ Արգոյ յաճախորդները ինչպէս ցարդ, յետ այսու ևս միշտ պիտի շարունակեն իրենց վստահութիւնը Դեղարանիս նկատմամբ, և փոխանակ հեռաւոր տեղեր դիմելու՝ պիտի այցելեն ուղղակի Դեղարանս, ուր ամէն տեսակ դիւրութիւններ պիտի ընծայուին իրենց կատարելագէս գոհ Թողելու համար։

ԴԵՂԱՐԱՆՍ ՈՒՆԻ ՆԱԵՒ ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍԳԱՍ 50—4

Ն. ՍԷՖԷՐ ՕՂԼՈՒ ՍԻԿԱՐԱ ՔԵԱՂԸՏԸ ՖԻԼՈՐԻԳԱՍԸ

Տէրսաատէթ Քիւչիւք Եայտրզ խան Ն. 6, 7, 8, 9



ՊԱՖՐԱ ՔԵԱՂԸՏԸՆԸՆ ՏԷԼԻԼ ՆԷՖԱՍԷԹԻ

Պաֆրա քեաղըտընըն էն մուքէմմէլ տիկտա քեաղըտարընա ֆոիզ օլաբիլիր էրպաղը մէրազ Թարաֆընան էօՖէտէնգէրի ժամուր իսա։ Պաւ քերրէ մէզքիրբ ալանընընը նէֆիս վէ հրֆիզ սբ՛էթէ միւվաֆֆ։ օլաբլո հէր տիւրլիւ ազատ օլարազ Թասարիֆ իլուն Լանտա, Բարիզ. Պելգիոն վէ Եվրոբանընը պէլտաբ մէշհուրէի սահրէսինաէ ալշլմըշ սէրկիլէռիսաէ ինրազ խաչէն ալԹուն մուալեալարը դիքր իթմէք քէֆսէզէթ իսէր։ Նէֆսէթի զաԹէն մաալիմ օլան պու քեաղըտընը պու քերրէ միւխԹէլիֆ սէրկիլէրէն ալԹուն մուալեալար իհրազ իԹՀէտ իքթիսադ իթթիկի բուղդէթի պիր գաթ ատա Թէզերա իսէնէք տիր։ 3—10

ԱԿՕՍՏԻՆՈՔ

ունի՞ք փոսք, կոսրք, ցաւ և լին տերու հիւանդութիւն։ Կատարեալ դարմանումի, և բնականին անթերի գեղեցկութիւնը արհեստական ակռաներու դեղեղման, և լիովին գոհ մնալու համար, դիմել ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԻ

Կ. Գալաթա Գալէ Գարու, Գիւ-Գիր-Զէ լիսէն դէմաց, ժամը 5էն 11½, և ամէն առաւօտ կանուխ, Սկիւտար Իսարէյէ, իր բնակարանը։

Կիրակի օրերը ժամադրութեամբ 14—50

ՊԱՂՋԷ ՄԵՐԱԳԼԻՍՐԸՆԱ

ՊԱՂՋԷՎԱՆԼԱՐԱ ՎԷ ՋԻՆՋԷՖԻԼԷՐԻ

Սիւնպիւլ վէ լալէ վէ զամազագ վէ էմսալի չիլէք սողանլարընը սիքէնէ մէզմանի եաղալարեր։

Գինէնալէյի միթէխասսիսի ՃՕՆ ՏԷՔԷՐՍԷ միւրաճաաթ իսթիյիզ։

Ղալաթասա Գէօրիք Թիւնէլ խանընտա 9 Նուամերօյու մաղազասընա հէր նէվ չիչէք վէ չէմ վէ սարիբ Թասմը վէ էլաթ վէ էսէվաթ սարբլար։ 9—16

ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹԸ

Մայրական կաթն ալ գտնուեցաւ վերջապէս։ Ցաւալի է որ նոր սնունդեան կաթը գուիլերիականէն խիստ ընտիր և սննդատար է։ Ֆրանսական

Ըռուսս ս'էրմսն (Մ. և Օ) Ընկերութիւնը Ֆոսֆաթէն և նորմանթոյ ասենապատուական կաթէն պղոց համար ընտիր մնունդ մը պատրաստած է ՖԱՐԷՆ ԼԱԹԹԷ ՖԻԼԱՆԹԷՆ անուամբ որ մոր կաթին տեղը կրնայ բռնել բացարձակապէս։ ՖԱՐԷՆ ԼԱԹԹԷ ՖԻԼԱՆԹԷՆ խիստ անուշահամ է, մեծ սիրով կ'ուտեն պէպէքներն և քանի՛ ուտեն՝ ա՛յնչափ կ'գիրնան ու կ'ուժգնանան։ Տղոց ու կիներու հիւանդութեան ժամանակ բժիշկներ պէպէքներուն իրենց մնունդ միայն Ֆարեն Լաթթ Ֆիլանթեն կը յանձնարարեն որ նիւթ դիւրամարս է. տղոց սամոքսը չի խանգարեր փորկապութիւն չի պատճառեր, ասոց սկսայ հանելն ու ոտքի ելլելը կը դիւրացնէ ու կը փութացնէ և զանոնք կը պաշտպանէ ազդ յատուկ ամէն կարգի հիւանդութեանց դէմ։ Անանք որ իրենց որսի հատորներուն առաջնութեանը կը ցանկան և կը փափաքին ապագային հուժկու, առողջ և կորովի տեսնել իրենց զաւակները, անհրաժեշտ է որ անուանի նմանութենէ չխաբուին ու իրենց զաւակներուն իբր սնունդ փնտռեն միայն և միայն ՖԱՐԷՆ ԼԱԹԹԷ ՖԻԼԱՆԹԷՆ և տուփերուն վրայ ալ այս մարգոյն։ Կը ծախուի ամէն մեծ նպարավաճառներու, դեղագործներու և դեղավաճառներու քովէ։

Մեծաքանակ գնումներու համար դիմել Գ. Է. Ծ'ԱՆՆԻՒ վաճառատունը. Կ. Գալաթա Սուլուֆեան խան թիւ 23, 25։ 20—50

ՏՕՔԹ. ՔՈՒԶՈՒՐԻ

Մասնագէտ ծննդական գործարաններու, մորթային, վէներային, միզանցքային և կնոջական հիւանդութիւններու։ Երկար տարի պաշտօնավարած է Բարիզի հիւանդանոց երուն մէջ անուանի բժիշկներու քով։ Իր դարմանատունը կը գտնուի Ղալաթա, Եիւքսէք Գալաբրըմի անկիւնը, Վոյվոտա Եասատի թիւ 2, որ ամէն օր ժամը 2էն 10 բաց է։ 21—25

ՄԱԳՈՍԵՆՈՑ

Մանօթ կահագործ և սաղաւարգործ մառանկոզ Միհրան էֆ. Մելքոնեան որ արտեսարի մէջ ունեցած անվիճելի ձեռնասանութեան ու պատուաւոր թեանը համար. համբաւ հանած է, այս անգամ ա՛լ աւելի ընդունելով գործառնութիւնները հաստատած է Վէզիր խանի մէջ, որ կ'ընդունի ամէն տեսակ յանձնարարութիւններ, շինութեան յատուկ սաղաւարդներու տան և գրասենեակի կահերու, խանութներու և վաճառատուներու ապակիներզկերս., դարակներու, հարմանական հանդերձադարաններու պատրաստութեան համար։

Մասնա օրապէս կը պատրաստէ նաև, ոսկուն ի դիմացկուն ապարանները յատուկ գրասենեակներ։ 9—10

ՊԷԼ ՍՕՂՈՒԳԼԸՂԸՆԸՆ
ԹԷՏԱՎԻ ԳԱԲԻՍ

Տօգթոր Էվլանգիրոն Եվրոբատա ճրա իթթիկի, սոն սէյեահաթընա թրպա ճէնի մուվաֆֆագիյէթլէր էլտի իթմիշ օլմազլա մուսմարիյէ սարիլէն փուէի վէ պէտարթլէրի իդամ իսթէճք ալդը իլանլար վէրմէք քարնին պիր նանա զարիֆնատ պէլ սողուգլըղը գարթէն թէտավի իսէր։ Թէրզեանա իսէնէլրանն իւնէրթը թէտավի խաթալ ի քնամիրէն միւնասէֆի օլաբաս սոնրա։

Ղ-ալթ եէնի վէ Եվրոբատա թարիդ օրանն սոն ուսուլ իլէ ֆրէնկի խասսալարընը մուվաֆֆագիյէթը թատ իլէ թէտավի էսէր։ Հէր կիւն սապահ սէհրանէն օնա գատար կալմասա, Պանարգիրատա Գարագալ Օթէլինին գարշուսունա լամպանը տիւքքանընդն իւլէրնատ 97 նումէրալը քէնտի թէտավիխանէսինատ պուրանուս։ 40—34

Յ. ՃԱԿՄԱԿՃԵԱՆ

Հեռ վառօսառատ,
Յերուսաղէմի
Ֆաղաքակ
Ֆարագրեթան
Մոսրակաղարթան

Մի դրամ Ձեր 20ֆրանկը Մրիշ 30-40 գարուշ արժէք ապրանք ուղիղ Յ. Ճակմակճեանի խանութը որ պիտի գտնաք Հիշ ամէն լեգանի. նոր և եղաշամաղ, ինչ շանագանութիւնի ցիրի յերդաբշնայ, ամէնէն նպաստաւոր գինով։

Յ. Ճակմակճեան
Գրառատարի յանկարար.
Թիւնի Խրեի Մէօֆ Կարարուլ
ուղղիր ամէնքն հանրագիտ նշ.
Խրեի. պիտի ղրկուի
Վերջն գին

30—36

ՏԵՐ ԵՒ ՏԵՐՈՒՆ
ՈՐԵ ՀԱՆԵՆԻՍ ՅԱ ԳԱՅՍԱՐԻՆԻ